

4832

Ա.ՀԱՐ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԹԻՒ 5


ԿԵՆՑԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ

ԵՒ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

ՀՐ. Ն. ԹՈՐՈՍԵԱՆ



17

P- 82

1939

REC 2-25-61

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ  
Հ. Բ. Ը. ՄԽՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ

- Ա. Հատոր «Հրաշագործ Միուրիւնը»  
Հ. Հրահան
- Բ. » «Ուղեցոյց Հայ Երիտասարդին»  
Ա. Ն. Նազար
- Գ. » «Գործի մէջ յաջողելու պայմանները»  
Յ. Թ. Հինդլեան
- Դ. » «Պայքար Թոփախտին դէմ»  
Տօֆք. Մ. Ա. Տէր Կարապետեան
- Ե. » «Կենցաղագիտուրին, Հանրային  
Գործունեութիւն և բաղաքակալան  
Կրթութիւն» . . . Հր. Թորոսեան

17  
թ. 82


Գրադր պր. Ռ. Խ. Գոյնենի,  
Եղբայրության ամենազարդար  
հայ բարեկարգությունը  
ՀՀ Հ. Ի. Հ.

## ԿԵՆՑԱՂԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հայոց պատկան 1961  
ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ  
ԵՒ  
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Կենցաղագիտ մարդը  
Տիպար գործիչը  
Ճշմարիտ բաղաքացին

ՀՐ. Ն. ԹՈՐՈՍԵԱՆ



1939

19.04.2013

4832

14 JUL 2009

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Մեր ձեռնարկած «Մատենաշաբ»ին համար ան-  
հրաժեշտ դատեցինք անհատական եւ հասարակական  
կեանքի ուղեցոյց մըն ալ հրատարակել, որովհետեւ,  
ցաւալի է խոստովանիլ, ընդհանուրապէս մեր ազգին մէջ  
հոգ չի տարուիր անհատին բարեկրթութեան, ինչպէս  
քաղաքացիին եւ գործիչին կրթութեան։ Կարծես ա-  
տոնք բախտին գգուած են, այնպէս որ առանց կարգ  
ու կանոնի, հայը իր բնազդին հետեւելով, մասամբ եւս  
իր նկարագրին եւ խառնուածքին, քիչ մըն ալ իր մի-  
ջավայրին ազդեցութիւնը կրելով, կը կերտէ իր անհա-  
տական կենցաղագիտութիւնը եւ կը կատարէ իր հա-  
սարակական քաղաքացիական պարտականութիւնները:

Այսպիսի կարեւոր գործի մը համար չէինք կըր-  
նար դիմել աւելի ձեռնիաս ընկերաբանի մը քան մեր  
բարեկամ Տ. Հրանդ Թորոսեանի, որ յաջողեցաւ այս  
փոքր գրքոյկին մէջ շատ զան սեղմեցնել, վերին աս-  
տիճանի շահեկան եւ թելադրական գիտելիքներ, որ  
մեր ժողովուրդին համար պիտի ըլլան խսկապէս օգ-  
տակար առաջնորդ մը:

Իր նամակին մէջ Տ. Թորոսեան իրաւամբ կը գը-  
րէ հետեւեալ տողերը.

« Առանց յաւակնութեան, կը կարծեմ թէ իր ներ-  
« կայ սեղմ վիճակին մէջ անգամ, այս գրքոյ կը կո-



48270-65

« չուած է թանկագին ուղեցոյց մը ըլլալու հայ անհա-  
« տին եւ մանաւանդ հայ երիտասարդին անհատական  
« կեանքին եւ հանրային գործունէութեան մէջ։ Այս  
« աեսակէտով ան լիովին ծառայած պիտի ըլլայ իր  
« նպատակին։ Խոկ եթէ անոր պարունակած նիւթերը  
« հետաքրքրեն մեր երիտասարդները եւ անոնց գըր-  
« գիռ ըլլան խորացնելու զանոնք, մասնագիտական  
« գիրքերու դիմելով. այն ատեն անիկա անբաղդա-  
« տելիօրէն լայն հորիզոններ բացած պիտի ըլլայ մեր  
« երիտասարդներուն ընկերային եւ հանրային դաս-  
« տիարակութեանը համար։ »

Այս ուղեցոյցը պիտի սովորեցնէ մանաւանդ, հա-  
կառակ իր ծաւալին համեստութեան, թէ հայ երիտա-  
սարդը ի՞նչպէս պիտի կրնայ ըլլալ բարեկիրթ մարդ  
մը, տիպար գործիչ մը եւ ճշմարիտ քաղաքացի մը։

Բարիզ, 20 Յուլիս 1939

Վ. ՄԱԼԻԶԵՍՆ

Ա. ԳԼՈՒԽ

## ԿԵՆՑԱՂԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀՆԿԵՐԱՅՑԻՆ ՄԱՐԴՈՒՆ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1.- Ի՞նչ է կենցաղագիտութիւնը

Բնկերութեան մէջ ապրող անհատը հարկադրուած է բազմազան յարաբերութիւններ մշակելու իր նմաններուն, իր Ազգին եւ Պետութեան հետ։ Այս յարաբերութիւնները հաճելի դարձնելու եւ անոնցմէ նիւթական եւ բարոյական առաւելագոյն օգուտը քաղելու համար, ամէն մարդ պարտաւոր է յարգելու կարգ մը էական կանոններ որոնց ամբողջութիւնը կը կոչուի կենցաղագիտութիւն։

Պէտք է խոստովանիլ թէ մեր մէջ այդ բանին պէտք եղած կարեւորութիւնը չի տրուիր ընդհանրապէս, եւ սակայն բարեկրթութեան չնորհիւ որքա՛ն թերութիւններ կը պարտկուին մարդուն անհատական թէ հաւաքական կեանքին մէջ եւ մանաւանդ որքա՛ն առաւելութիւններ ձեռք կրնան բերուիլ։

2.- Ընկերային յարաբերութեանց տեսակները

Այս յարաբերութիւնները իրենց տեսակին եւ բնոյթին համեմատ կրնանք բաժնել երեք դլխաւոր դասակարգի, որոնք նիւթը պիտի կազմեն այս գրքոյկին։

Ա.- Անհատական կենցաղագիտութիւն։

Բ.- Ազգային - հանրային գործունէութիւն։

Գ.- Քաղաքացիական կրթութիւն։

### 3.- Ընկերային խնամատարութիւն

Մասնաւոր հատուած մըն ալ պիտի յատկացնենք ընկերային խնամատարութեան, որ, իբրեւ լրացուցիչ մաս հանրային գործունէութեան, հետզհետէ կարեւութիւն կը ստանայ քաղաքակիրթ երկիրներու մէջ եւ որ առաւելապէս մեր աղդին համար անհրաժեշտ պէտք մը դարձած է :

### ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Անհատական կենցաղագիտութիւնը ամբողջութիւնը է այն քաղաքավարական կանոններուն՝ որոնք կը վերաբերին մեր նիստ ու կացին, արդուզարդին եւլն։

### 1.- Հագուստ կապուստ

Արդուզարդի խնամք տանիլը աւելորդ պերճանք չէ, այլ անհրաժեշտութիւն մը ամէն բարեկիրթ մարդու համար :

Շատ ազնիւ եւ բարոյական ամէն յատկութիւններով օժտուած մէկը կը նաք ըլլալ, բայց, երբ առաջին անգամ ներկայանաք տեղ մը, հոն գտնուող ձեզի անծանօթ անձերուն վրայ ձեր արտաքին երեւոյթով է որ նպաստաւոր կամ աննպաստ տպաւորութիւն պիտի թողուք։

Անշուշտ նպաստաւոր տպաւորութիւն կը ձգեն ձեր բնական բարեձեւութիւնն ու դէմքի հաճելի երեւոյթը, եւ եթէ իգական սեռին կը ողատկանիք, ձեր Փիլիքական գեղեցկութիւնը։ Բայց, ասկէ անկախաբար, ձեր հագուստն ու կապուստը, կոկիկ ու մաքուր, փոյթ չէ որ նոյն իսկ հինցած ըլլայ, ինչպէս նաեւ դէմքին ու ձեռքերուն տարած առաւել կամ նուազ խնամքը դիւրաւ կը նաև աւելցնել կամ ոչնչացնել բնութեան կողմէ ձեղ

արուած Փիլիքական չնորհներուն թողած ապաւորութիւնը։

Որքան ալ քիչ սնափառ ըլլայ մարդ, հաճոյք կը զգայ երբ իմանայ թէ իրեն համար կ'ըսեն — «ի՞նչ վայելչազգեստ մարդ է»։ Սակայն, ո՞րչափ կը մեծնայ հաճոյքը, երբ դիտնայ թէ իրեն համար կ'ըսուի նաեւ — «ի՞նչ վայելչազգէտ մարդ է»։ Առաջին կարծիքը մեր ինքնասիրութիւնը կը փայփայէ, երկրորդն ալ կը գըգւէ մեր անձնական արժանապատութիւնը, ինչ որ շատ աւելի թանկագին է ինքզինքը յարգել գիտցող եւ յարգել տալ ուզող ամէն անհատի համար։

Պատշաճ արդուզարդ ունենալու համար պայման չէ վայելչաձեւ ըլլալ։ Վայելչաձեւութիւնը յատկութիւն մըն է՝ զոր բնութիւնը տուած կ'ըլլայ մեզի կամ ոչ. անստացական չէ։ Կը բաւէ կարգ մը բաներու ուշադրութիւն ընել կամ խնամք տանիլ՝ պատշաճ հագուստ կապուստ եւ մաքուր ու վայելուչ արտաքին մը ունենալու համար։

Զգուշացէք սեթեւեթէ եւ ծայրայեղ պճնասիրութենէ, եթէ չէք ուզեր ծիծաղելի ըլլալ կամ առնուազն անլուր երեւնալ։ Ճշմարիտ վայելչասիրութիւնը պէտք չունի արտառոց արդուզարդի։ Նշանաւոր աշխարհիկ անձ մը շատ իրաւամք ըսած է թէ՝ ճշմարտապէս վայելչազգեստ մարդը ան է որուն վայելչազգեստութիւնը իր արտառոցութեամբ մասնաւոր ուշադրութիւն չի դրաւեր։

2.- Արդուզարդի եւ մաքրութեան վերաբերեալ խնամքներ

Առանց դրամի տարուելիք եւ կամ չնչին ծախսքի միայն կարօտ կարգ մը անհրաժեշտ խնամքներ կան

զորս ներելի չէ զանց առնել ո եւ է բարեկիրթ մարդու համար : Ահա գլխաւորները .—

Ամէն օր ածիլուեցէք եւ բնաւ մարդու մի՛ ներկայանաք չածիլուած :

Գլխու մաղերնիդ ա՛յնքան յաճախ սափրել տուէք որքան պէտք է որպէսզի մասնաւորաբար ձեր քունքերուն եւ ծոծրակին վրայ գտնուող մաղերը տարապայման կերպով երկնցած չերեւնան :

Պարբերաբար կարեցէք կամ կտրել առւէք ձեր ուշուգունքին եւ ականջներուն մէջ բուսնող բարակ մազերը, երբ բնականօրէն երկնալու տրամադիր են :

Մատունիդ ձեր քիթը մի՛ խառնէք, այլ միշտ թաշկինակով, եւ երբ հազաք, փոնդտաք կամ յօրանջէք, ձեռքովնիդ ծածկեցէք ձեր բերանը :

Զանացէք որ միշտ մաքուր ըլլան ձեր շապիկին օձիքը եւ թեւնոցները, իսկ փողկապը լաւ կապուած :

Կոշիկնիդ միշտ խնամքով ներկուած հաղէք :

Եղունդներնիդ շատ մի երկարէք եւ, եթէ երկար են, ջանացէք որ անոնց ներքին կողմերը սեւցած չըլլան : Այրերուն համար «մանիքիւո»ը բոլորովին աւելորդ է . բայց, պախարակելի չեն, ընդհակառակը, այն կիները՝ որոնք ի վիճակի են ձեռքի այս խնամքը տանելու :

3.— Ուտել եւ խմել

Ճաշի միջոցին, աշ ձեքով կերած ատեն, ճախ նախարազուկնիդ սեղանին վրայ մի՛ դնէք : Իսկ եթէ պահ մը դադրած էք ուտելէ, արմուկներնիդ բնաւ սեղանին վրայ մի՛ յենուք :

Փոյթ տարէք միշտ բերաննիդ դոց եւ անաղմուկ ծամելու :

Պատառը բերաննիդ ջուր մի՛ խմէք :

Ապուրը մի՛ փչէք պաղեցնելու դիտումով, ոչ աւ վերջին մնացորդները դպալին մէջ առնելու համար, պը նակնիդ շեղօրէն վեր վերցուցէք :

Դանակը բերաննիդ մի՛ տանիք : Այս հատու գործիքին պաշտօնը, սեղանին վրայ, միսը, պտուղները եւ նաև ուտելիքները կտրել է միայն :

Պէտք չէ բնաւ ձուկը սովորական դանակով կըտրել : Եթէ սեղանին վրայ ձուկ կտրելու համար մասնաւոր դանակ դրուած չէ, ձուկը կտրեցէք պատառաքաղով՝ հացի կեղեւի կտորի մը օժանդակութեամբ :

Վրայի միսերը կրծելով ուտելու համար, մսին ոսկորը ըլլայ որ բերաննիդ տանիք : Զանացէք միսը ձեր պնակին մէջ խոկ ոսկորէն զատել, դանակի եւ պատառաքաղի միջոցաւ, որչափ որ կարելի է :

Կերակուր մի՛ աւելցնէք ձեր պնակին մէջ, ո՛չ աւ հաց թողուցէք ձեղի ինկած բաժինէն : Հետեւաբար, այնքան կերակուր եւ հաց առէք որչափ կրնաք ուտել, ո՛չ աւելի : Նմանապէս, սեղանին չելած, ամբողջովին խմեցէք ձեր գաւաթին մէջ գտնուած ջուրը, գինին կամ գարեջուրը :

4.— Փողոցին մէջ

Իրապէս բարեկիրթ մարդը ան է, որ ամէն տեղ եւ ամէն պարագայի մէջ, կը յարգէ կենցաղագիտական կանոնները, զինքը դիտող գտնուի կամ ոչ :

Արդէն լաւ եւ հիմնապէս դաստիարակուած մարդուն քով՝ բարեկիրթութիւնը կը դառնայ ի վերջոյ երկրորդ բնութիւն, ինչպէս կ'ըսուի, այնպէս որ ան կենցաղագիտական օրէնքները կը դործադրէ բնականօրէն

եւ դրեթէ մեքենաբար, նոյն իսկ իր տան մէջ, բոյու-  
րովին առանձին գտնուած ատենն անդամ:

Այս պատճառով է որ կարեւոր է գիտնալ նաեւ այն  
կանոնները՝ որոնց պէտք է հետեւի հայ երիտասար-  
դը նոյն իսկ այն տեղերուն մէջ ուր ծանօթի հանդի-  
պելու հաւանականութիւն չկայ:

Փողոցին մէջ, փոյթ տարէ՛ք որ ձեր բաճկոնին կամ  
վերարկուին կոճակները խնամով կոճկուած ըլլան, եթէ  
հարկեցուցիչ պատճառ մը չունիք զանոնք բաց պահե-  
լու:

Գլխարկնիդ ետեւ կամ ծուռ դրած մի՛ քալէք:

Քալած ատեննիդ, թեւերնիդ կախած առդին ան-  
դին մի՛ շարժէք, ջանացէք կարելի եղածին չափ զա-  
նոնք ձեր իրանին մօտ բռնել:

Առանց գլխարկ հանելու մի՛ բարեւէք երբեք: Գըլ-  
խարկը գլուխը բարեւելլ պարզապէս կոշտութիւն է,  
մանաւանդ երբ ձեր բարեւելլք անձը տիկին մը կամ  
օրիորդ մըն է, բարձրաստիճան անձնաւորութիւն մը  
կամ կրօնաւոր մը:

Մայթին աջ կողմէն քալեցէք միշտ: Ասիկա Եւրո-  
պայի մեծ քաղաքներուն մէջ լուելեայն ընդունուած  
ընդհանուր կանոն մըն է: Յարգեցէք այս կանոնը, ե-  
թէ չէք ուղեր որ անտաշ գիւղացի մը կամ յետաղէմ  
երկրէ մը եկող օտարական մը նկատուիք:

Եթէ կին մը կ'ընկերանայ ձեզի, անոր ձախ կող-  
մէն քալեցէք միշտ եւ ամէն տեղ:

Եթէ բաց գլուխով (առանց գլխարկի) կը քալէք,  
գլխու տարտամ շարժումով մը բարեւելով մի՛ գոհա-  
ղիպող անձին սեռին կամ աստիճանին համեմատ, ի-

րաննիդ առաւել կամ նուազ թեթեւ կերպով դէպի ա-  
ռաջ շարժեցէք:

Մի՛ մռնաք բնաւ այն կանոնը որուն համաձայն  
առաջին անդամ այրն է որ պէտք է բարեւէ կինը: Ընդ-  
հակառակն, ձեռք սեղմելով պարագային, այրը պար-  
տաւոր է սպասել որ նախ կինը երկարէ ձեռքը:

Մայթին վրայ կամ բազմութեան մէջ խօսակցու-  
թեան մի՛ բռնութիք ծանօթներու հետ: Եթէ երկար տե-  
սակցիլ կ'ուղէք, քաշուեցէք անկիւն մը:

Մէկ մայթէն միւսը կամ հեռուէն զիրար մի՛ կան-  
չէք, ոչ ալ բարձրածայն խօսեցէք:

Մասնաւորաբար զգուշացէք օտար միջավայրերու  
մէջ բարձրածայն հայերէն խօսեէք, ոչ թէ անոր հա-  
մար որ հայ ըլլալը անպատուարեր է, այլ որովհետեւ,  
հրապարակային վայրերու մէջ, հանրութեան ուշա-  
դրութիւնը ու եւ է կերպով գրաւող վարմունքի մէջ զըս-  
ուուիլը, ինքնին հակառակ է կենցաղագիտութեան:   
Արդ՝ օտար լեզուով մը բարձրածայն խօսիլը այս կար-  
գէն է: Վերջերս բարիդեան մեծ օրաթերթ մը այս կէ-  
տին վրայ բոլոր օտարականներուն ուշադրութիւնը գը-  
րաւած էր, ինչ որ ասլացոյց է թէ՝ օտար լեզուով մը  
պոռակով խօսիլը տեղացիներուն մեծ անախորժութիւն  
կը պատճառէ:

Գետինը մի՛ թքնէք, եւ եթէ անդիմաղերէլի պէտք  
կը զգաք թքնելու, ձեր թաշկինակին մէջ ըրէք այս  
գործողութիւնը կամ քաշուեցէք անկիւն մը ուր մարդ  
չըլլայ:

5.- Հանրակառքի, մէք-բոյի, երկարուղիի եւ նման  
վայրերու մէջ

Ատեն մը կար որ սովորութիւն էր հանրակառքի,

մէթրոյի եւ երկաթուղիի մէջ իր տեղը տալ կիներու եւ տարիքոս կամ հիւանդ անձերու։ Այս սովորութիւնը՝ որուն անխափան կը հետեւէին բոլոր բարեկիրթ մարդեկը, գժբախտաբար կը մոռցուի հետզհետէ։

Բայց, գիտա՞ծ էք որ ի՞նչ հաճելի տպաւորութիւն կը թողու ճամբորդներու վրայ այն անձը՝ որ կը յարդէ դեռ այս գեղեցիկ եւ շատ մարդկային սովորութիւնը։

Հետեւաբար, եթէ կ'ուզէք կենցաղագէտ մարդ մը նկատուիլ, շարունակեցէք ձեր տեղը տալ կիներու, ծերերու կամ հիւանդներու։ Մի՛ հետեւիք անոնց որ, այս ընկերական պարտականութիւնն խուսափելու համար, պատուհանն դուրս նայիլ կամ լրադրի ընթերցման մէջ խորասուղուած ըլլալ կը ձեւացնեն։

Պատուհան մի՛ բանաք եւ կամ մի՛ ծխէք առանց ձեր գրացիներուն արտօնութիւնը ուղելու։

Ձեր քով կամ դիմացը նստող անձին լրադիր, գիրք կամ նամակ կարդացած ատեն, անոնց վրայ մի՛ սեւեռէք ձեր աչքերը, որպէսզի չկարծուի թէ անվայել հետաքրքրութիւն ցոյց կու տաք եւ ջանք կ'ընէք կարդալու զանոնք։ Ամէն պարագայի մէջ, ձեր ուշադրութիւնը մի՛ գամէք ձեր դիմացինին վրայ։

6. - Հանրային վայրերու մէջ  
(քատրոն, նուազահանդէս, լսարան, եւայլն.)

Թատրոնը, սինէման, նուազահանդէսը, լսարանը այն վայրերն են ուր, հիւրասրահներէն ետք, ամէնէն դիւրաւ կը զանազանուի բարեկիրթ, կենցաղագէտ մարդը անկիրթ, կոշտ մարդէն։ Իրաւ ալ, հո՛ն է որ թէ մին եւ թէ միւսը երկարատեւ ուշադրութեան առարկայ կրնան ըլլալ եւ, հետեւաբար, տեւական տպաւո-

րութիւն թողուկ ներկաներուն վրայ։

Ասոր համար է որ հայ անհատը եւ մահաւանդ երիտասարդը յատկապէս ուշադիր ըլլալու է իր նիստ ու կացին այս տեսակ վայրերու մէջ։

Եատ վափաքելի է ներկայացումը չսկսած ներս մտնել սրահէն։ Եթէ սկսած է արդէն, բարեկիրթ մարդը, գլխարկը ձեռքը բռնած, առանց աղմուկի կ'անցնի սրահէն իրեն յատկացուած տեղը նստելու համար եւ փոյթ կը տանի որ իր յապաղումը եւ անցքը կարելի եղածին չափ քիչ նեղութիւն պատճառեն հանդիսականներուն։

Բանախօսը կամ գերասանը իր պարբերութիւնը չաւարտած կամ երդիչը իր կտորը չլմնցուցած մի՛ ծափահարէք։

Մափահարելու ատեն, լայնօրէն մի՛ շարժէք ձեր բաղուկները, ոչ ալ գործալից կերպով իրարու զարկէք ձեր ափերը։ Մանաւորապէս, զգուշացէ՛ք ձեր խանդավառութիւնը յայտնելու համար՝ ոստումներ ընելէ ձեր աթոռին վրայ։

Մի՛ մոռնաք սակայն որ, եթէ այս ձեւ ծափահարելը բարեկիրթ մարդու վայել չէ, կենցաղագիտութեան ոչ նուազ հակառակ է անձայն կերպով իրարու բախել ափերը, ծափահարելու շարժումը միայն ընելով, որովհետեւ ասիկա աւելի արհամարհական վարմունք է քան բնաւ չծափահարելը։

Զանացէք բնաւ չխօսիլ ձեր դրացիին հետ ներկայացման միջոցին։ Եթէ շատ կարեւոր եւ ստիպողական ըսելիք մը ունիք, փոյթ տարէք կարելի եղածին չափ ցած ձայնով խօսելու, ան ալ ոչ երկար։

Եթէ հաւաքոյթին կազմակերպիչը դուք էք, ջա-

նացէք որ բացումը կատարուի յայտագրին մէջ ծանուց-  
ուած ճիշդ ժամուն : Այս կանոնը եւրոպական լաւ կաղ-  
մակերպութեանց կողմէ անխափան կը յարգուի . դըժ-  
բախտաբար , հայկական հաւաքոյթները հետզհետէ ա-  
ւելի անհոգութիւն ցոյց կու տան ասոր մէջ : Ամէն տեղ  
եւ ամէն առթիւ ձեր ազգակիցներուն ուշաղբութիւնը  
դարձուցէք այս կէտին վրայ , որովհետեւ առ հասա-  
րակ ժամադրութիւնը չյարգելը անբարեկրթութիւն է :

Ոմանք , կարծեցնել տալու համար թէ երաժշտու-  
թենէ կը հասկնան , չաւարտած կտոր մը լմնցած կար-  
ծելով՝ ծափահարելու կը սկսին : Երաժշտագէտներն  
անգամ վերջին նօթը չաւարտած՝ չեն ծափահարեր : Ե-  
թէ երաժշտագէտ չէք , ո՞րչափ աւելի խոհեմութիւն ու-  
նենալու էք համբերող ըլլալու , եթէ չէք ուզեր յաւակ-  
նոտ կամ «սնոպ» նկատուիլ : Քանինե՛ր միշտ խայտա-  
ռակ եղած են իրենց անժամանակ կամ անհարկի ծա-  
փահարութեան պատճառով :

Յարդեցէք սրահին մէջ չծխելու պատուէրը , եթէ  
այս մասին մասնաւոր թոյլտութիւն տրուած չէ կաղ-  
մակերպիչներուն կողմէ :

Գրիկի լալկան մանուկները հետերնիդ մի՛ մտնէք  
սրահ : Եթէ հարկադրուած էք զանոնք ձեր մօտ պահե-  
լու , անմիջապէս դուրս հանեցէք զանոնք եթէ ճչալ  
սկսին , հանդիսականները նեղելու աստիճան :

Հայ կիներու մէջ , դժբախտաբար , շատեր կան  
այս մասին անփոյթ գտնուողներ : Ո՞րքան բաղձալի է ,  
ի շահ մէր կենցաղպիտական համբաւին , որ այս կէ-  
տը ուշաղբութեան առնուի ծնողքներու կողմէ :

Բարեկիրթ ժարդը , տուն մը կամ դրասենեակ մը

այցելած ատեն , ուշաղիր ըլլալու է կարգ մը կենցա-  
ղպիտական կանոններու զորս յարգելով , գործի եւ  
բարեկամական փոխադարձ յարաբերութիւններուն հեշ-  
տորէն մշակումը մեծապէս դիւրացուցած կ'ըլլայ :

Արդարեւ , այցելութիւն մը ընդհանրապէս կը տըր-  
ւի կամ գործի եւ կամ բարեկամութեան համար : Առա-  
ջին պարագային , ձեր մէկ կոչտ վարմունքը կրնայ վը-  
նաս բերել գործին յաջողութեան : Եշկորդ պարագա-  
յին , կրնայ խաթարել սիրալիր տեսակցութենէ մը  
սպասուած հաճոյքը :

Սրահ մը կամ գրասենեակ մը գլխարկը գլուխնիդ  
ներս մի՛ մտնէք : Ոչ այնքան տպեղ տպաւորութիւն  
կը թողու քան տեսնել այցելու մը՝ գլխարկը գլուխը  
նստած :

Երբ տան տիկինը ձեզ պատուասիրելու համար որ  
եւ է ըմպելի կամ ուտելիք համցնէ , անմիջապէս ոտքի  
ելէք , գաւաթը կամ պնակը ձեռքէն առնելու համար ,  
եւ , եթէ կարելի է , մէկ երկու քայլ առաջացէք գէպի  
տիկինը :

Եթէ ներկայացում մը ընել հարկ ըլլայ , մի՛ մոռ-  
նաք որ պէտք չէ բնաւ նախ կինը կամ օրիորդը , հա-  
պա այրը կնոջ կամ օրիորդին ներկայացնել , բացի այն  
պարագային՝ երբ ներկայացուելիք անձը բարձրաւ-  
տիճան անձնաւորութիւն մը կամ կրօնաւոր մըն է :

Երբ հարկ ըլլայ ձեռք սեղմել , ջանացէք որ ձեզ  
երկարող ձեռքը ո՛չ շատ ուժով սեղմէք , ո՛չ ալ շատ  
թուլորէն կամ խուսափողական շարժումով մը : Առաջի-  
նը կրնայ ցաւցնել կիներուն փափուկ ձեռքը , իսկ երկ-  
րորդը կրնայ մեկնուիլ երբ անտարբերութիւն կամ ար-  
համարհանք : Նախամեծար է որ ձեռքի սեղմումին ընկե-

բանայ թեթեւ ժպիտ մը: Ժպիտը, մեղմ եւ բնական, կենցաղագիտութեան մէջ արեւուն ճաճանչչին կը նմանի եւ իր անփոխարինելի հմայքովը համակրութիւն կը ստեղծէ:

8.- ԿԵՆցաղագիտական ուրիշ կարեւոր խնդիրներ .

Դիտած ենք որ կենցաղագիտական ամենախոչըր թերութիւններ կը գործուին ընտանելան հանդի սաւոր հաւաքոյթներու մէջ, ինչպէս կուռքի, նշան տուքի, ամուսնութեան եւ զանազան տօնախմբութեանց առթիւ կատարուած հանդէսներու ատեն: Թերեւս պատճառն այն է որ, հոդ, յաճախ առատօրէն կը հրամցուին համադամներ կամ ալքոլ պարունակող լմպելիններ՝ որոնց ազդեցութեան տակ մարդ — եւ ասիկա բնական է — իր սովորական վիճակէն դուրս կ'ելլէ քիչ մը: Այս առիթներուն մէջ կազմուած զուաթը մթնող լորտն ալ կը նպաստէ որ հրաւիրեալները աստիճան մը կորսնցնեն ինքովինքնին: Բայց, ասոնք մեղմացուցիչ պարագաներ նկատելու չէ բնաւ, հեռանալու համար բարեկրթութեան կանոններէն, որոնցմով կը դատուին մարդիկ ընդհանրապէս:

Հսուած է որ մարդ իր բուն նկարագիրը ակամայ երեւան կը բերէ ընկերովի ճամբորդած կամ խաղացած ատեն, եւ կամ երբ բարկացած վիճակի մէջ կը գլունուի: Բայց, մարդուն բուն նկարագիրը մասնաւորապէս յայտ կու գայ նաեւ ընկերային հաւաքոյթներու մէջ: Հարկ է ուրեմն մեծ զգուշութիւն, որպէսզի մեր նկարագրին յոռի գիծերը շատ ցայտուն կերպով չը յայտնուին այս պարագաներուն մէջ: Ինքնազսպումի կարողութիւնը թանկագին յատկութիւն մըն է որ շատ անդամ մէզի համար յաջողութեան աղղակ՝ կ'ըլլայ

կամ մեր անձը յարդելի կը դարձնէ ուրիշներու աչքին :  
Ոմանք սրամ տութիւն կը նկատեն այսպիսի զուարթ  
համախմբումներու մէջ անձահ ակնարկութիւններ ը-  
նել, իսկ երիտասարդներ եւ երիտասարդուհներ կան-  
որ կը կարծեն հետաքրքրական դառնալ իրարու հան-  
դէպ շատ ակնյայտնի մտերմութիւն ցուցադրելով, ա-  
մէնուն ուշադրութիւնը իրենց վրայ դարձնելու ասուի-  
ճան : Այս վարմունքն ալ անտեղի է :

48270-65

Պատշաճ չէ նաեւ, պարի ատեն, շարունակ հրաւիրել միեւնոյն տիկինը կամ օրիորդը, այլ՝ փոխն ի փոխ պարելու է ամէնուն հետ ալ: Հիւրընկալ տան այրերուն պարտքն է, գոնէ անդամ մը, պարի հրաւիրել հիւր տիկիններուն ամէն մէկը. իսկ տան տիկինն ու օրիորդը թերացած կ'ըլլան հիւրընկալի իրենց պարտականութեան մէջ, եթէ շարունակ մերժեն զիրենք պարի հըրաւիրող հիւրերը:

Երիտասարդ մը չատ մէծ փափկանկատութիւն  
ցոյց տուած կ'ըլլայ եթէ պարի հրաւիրէ նաեւ տարի-  
քոտ կամ Փիզիքապէս տգեղ կին մը, որ թէեւ յայտ-  
նապէս կը փափաքի մասնակցիլ պարերուն, բայց, իր  
անհրապոյր երեւոյթին պատճառով, անկիւն մը լը-  
ած մնագած է:

իւրաքանչիւր պարի աւարտումէն ետք՝ այրը պարտաւոր է իր պարակցուհին առաջնորդել իր տեղը եւ ոչթէ յանկարծ բաժնութիւն անկէ, իսկոյն կռնակ դարձնելով անոր : Կնամեծարական այս գեղեցիկ կանոնը հետզհետէ կը մոռցուի : Բնդհանուր կերպով, ամէն առթիւ խորունկ եւ մասնաւոր յարգանք ցոյց տալու է կնոջ հանդէպ՝ անոր ուղղելով միշտ վայելուչ խօսք մը, հա-



մակրական ժպիտ մը եւ կատարելով հաճոյակատար ժէսթ մը:

Հնտանեկան ուրախ թէ տիսուր դէպքերու մէջ, մոռնալու չէ, պարագային համեմատ, պատշաճ բառերով չնորհաւորութիւն ընել կամ ցաւակցութիւն յայտնել: Մասնաւորաբար սուդի պարագային, ցաւակցութիւնները պէտք է կատարել առանց յապաղման, անձամբ կամ գիրով:

Փափուկ ինդիր մըն է նաեւ նամակազգութեան հարցը: Այս գրքոյին սեղմ էջերը թոյլ չեն տար մանրամանելու զայն: Միայն յիշեցնենք թէ՝ մեծ տարբերութիւն կայ բերանացի խօսակցութեան եւ նամակազգութեան մէջ, սա տեսակէտով որ չատ մը բառեր եւ բացարութիւններ՝ դորս, եթէ ոչ ներելի, գէթ անպատեհ չէ գործածել խօսակցութեան մէջ, նամակի մէջ գործածուած ատեն կոշտ եւ վիրաւորիչ կը դառնան: Այս կէտին հարկ է ամենամեծ ուշագրութիւնը նել: Մասնաւորապէս ուշագրութիւն դարձնելու է նամակազգութեան մէջ յարդանքի արտայատութեանց, պաշտօնական անձնաւորութեանց, կրօնաւորներուն, ծերերուն եւ կիներուն ուղղելով յարդանքի աստիճանական բառերը, որոնցմով կը յատկանչուի նամակագրին բարեկըթութեան աստիճանն ալ: Իսկ ծիծաղելի կ'ըլլայ պէտք եղածէն չատ աւելի յարդամեծար ածագրու մէջ:

Կենցաղագէտ, վայելչասէր մարդը գիտէ ամէն բանի մէջ դնել չափը, եւ ատով ոչ միայն հաճելի կ'ընծայէ իր անձը, այլ եւ յարդանք կը վայելէ իր շուրջը:

Բ. Գլուխ

## ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ

1.- Հանրային կեանքը գաղուքներու մէջ

Պետական կազմակերպութիւն ունեցող անկախ կամ ինքնավար երկիրները դլխաւորաբար իրենց հանրային իշխանութեանց միջոցաւ կը հոգան ժողովուրդին նիւթական, բարոյական եւ մտաւորական պէտքերը:

Գաղութներու մէջ ապրող Հայ ժողովուրդը զբակուած է այս բախտաւորութենէն:

Ամէն հայկական գաղութ, անհատական նախաձեռնութեան չնորհիւ և իր իսկ սեփական միջոցներով միայն կրնայ ուրեմն եւ պարտաւոր է լրացնել այս մեծ պակասը, եթէ կը փափաքի որ, օտարութեան մէջ, պահէ իր քաղաքակիրթ, լուսամիւ եւ յառաջնիմասէր ժողովուրդի համբաւը: Այլապէս, օտարները կրնան Հայը շփոթել գնչուներու նման վաչկատուն եւ յետամնաց ցեղերու հետ:

Անարդարութիւն կ'ըլլայ խորհիւ թէ գաղութները այս ուղղութեամբ ջանք թափած չեն: Արդարեւ, Արեւելքի մէջ ըլլայ թէ Արեւմուտքի, Մայրագոյն Արեւելքն սկսեալ մինչեւ Միացեալ Նահանգները եւ Հարաւային Ամերիկա, գաղութները, հայ ցեղին բնածին մը զումէն թելագրուած, յաջողած են ստեղծել կազմակերպուած համայնքներ, հիմնած են աղգային մարմիններ,

եկեղեցի, գպլոց, լրագիր, բարեգործական հաստատութիւններ, եւն։ Բայց թէ ստացուած արդիւնքը ո՞ր աստիճանն կը համապատասխանէ թափուած ջանքերուն եւ եղած նիւթական զոհողութեանց, ասիկա ուրիշ խընդիր է։

Անշուշտ, տասնապատիկ աւելի արդիւնաւոր կ'ըլլային մեր ճիգերը, եթէ կրցած ըլլայինք թօթափել շատ մը սխալներ եւ թափանցել կարդ մը սկզբունքներու որսոնց կիրարկումը հանրային կեանքի մէջ, անհըրաժեշտ պայմանն է նուազագոյն միջոցներով առաւելագոյն օգուտը ստանալու համար։

2. Կարծիքի ազատութեան սահմանները

Կարծիքի աղատութեան այս դարուն, անկարելի եւ անհեթեթ բան է պահանջել ամէն անհատէ կամ թեւլադրել անոր որ քաղաքական եւ ընկերային միեւնոյն դաւանութիւնը ունենայ։

Ամէն մարդ, իր խառնուածքին, մտաւորական աստիճանին, իր միջավայրի պայմաններուն եւ, աւա՛ղ, շատ անդամ ալ իր անհատական պղտիկ շահերուն համեմատ՝ կը հետեւի այս կամ այն վարդապետութեան՝ պահպանողականութիւն, աղատականութիւն, ընկերվարութիւն, համայնավարութիւն կամ Փաշականութիւն։

Որ եւ է անպատեհութիւն չի կրնար առաջ գալ՝ եթէ քաղաքական դադախարները եւ աշխարհահայեացքները զուտ մտերմական, տեսական ոլորտներու մէջ մնան։ Բայց, երբ մէկը կ'ուզէ գործնականապէս մասնակցիւ անոնց իրականացման, այն ատեն կ'ըլլայ կուսակցական։

Ամէն ոք համաձայն է թէ դաղութներու կաղմակերպութեանց առաջիննեւ էական նպատակը պէտք է ըլլայ ազգային գոյութիւնը պահպանել ամէն գնով, արդեւք ըլլալ Հայուն ուժացման, այլասերման, մէկ խօսքով, օտարացման։ Այս մասին որ եւ է տարակոյս չկայ։

Հարկ կ'ըլլայ ուրեմն միջազգային ամէն գաղափարի կամ քաղաքական ամէն վարդապետութեան այս տեսակչտէն նայիր։ Այս սկզբունքը, միջազգային քաղաքականութեան տեսակչտով՝ արտակարգորէն խառնակութանգամանունդ, գողութահայութեան գերագոյն դաւանանքը պէտք է ըլլայ։

Ասկէ զատ, համայնավարէն սկսեալ մինչեւ Փաշական գրեթէ բոլոր Պետութեանց սահմաններուն մէջ Հայութի կ'ապրին։ Եթէ ազգային համերաշխութիւնը ունայն բառ մը պիտի չմնայ, հարկ է որ մեր բնակած երկրին մէջ խուսափինք գտնուելէ այնպիսի վարժունքի մը մէջ՝ որ կարենայ վնաս պատճառել քաղաքական հակոռնեայ դաւանանք ունեցող ուրիշ երկրի մը մէջ ապրող մեր ազգակիցներուն։

Անցեալին մէջ, ծանրապէս տուժած ենք արդէն այս սկզբունքէն շեղած ըլլալուս համար։ Պէտք է ջանալ որ նոյն սխալները չկրկնուին։

Ամէն Հայու պարտականութիւնը պիտի ըլլայ հետեւիլ բնակած երկրին մէջ տիրող մեծամասնութեան կարծիքին։ Ուրեմն, ջանա՛, հա՛յ երիտասարդ, խուսափիլ տեղացիներու քաղաքական վիճաբանութիւններէն։

Բայց, երբ պատահարներու բերումով, հարկադրուիս մասնակցիւ անոնց, էաղափարներդ պարզէ ա-

ուանց կերքի, չափաւոր ոճով: Մի՛ մոռնար որ տիրող կարծիքները կրնան օր մը փոխուիլ: Այս պարագային, քաղաքական կերքերու մեր շրջանին՝ երբ աղքակից եղբայր քաղաքացիներն անդամ աններող ողի ցոյց կուտան իրենց հակառակորդներուն հանդէպ, որքա՞ն աւելի աններող կ'ըլլան եթէ գիտնան որ անոնց մէջ օտարականներ կան, հոգ չէ թէ նոյն իսկ քաղաքացի եղած օտարականներ:

Այս կէտը թո՛ղ մտքիդ մէջ դամուած մնայ միշտ, նոյն իսկ եթէ գտնուիս այնպիսի երկիրներու մէջ, ինչպէս Միացեալ Նահանգները, ուր ո՛չ իրաւապէս, ո՛չ աւ դործնականապէս խտրութիւն կը դնեն տեղացի քաղաքացին եւ քաղաքացիացած օտարականին միջեւ: Մի՛ մոռնար որ կ'ապրինք այնպիսի ատեն մը ուր, ամէնէն ազատական եւ թոյլատու երկիրներուն մէջ անդամ, քաղաքական ըմբոնումները քանի մը տարուան եւ նոյն իսկ քանի մը ամսուան մէջ կրնան բոլորովին հակոտնեայ ուղղութիւն մը ստանալ: Ասիկայ պարզ ննթադրութիւն մը չէ. անոր բաղմաթիւ օրինակները տեսանք սա վերջին տասը տարուան միջոցին:

Զկարծուի որ ստրկամտութիւնը ջատագովի կ'ուղենք: Քաղաքական իտէալի մը կառչիլ եւ զայն պաշտպանել աղնիւ եռանդով, դաղափարական կերքով, ամէն տեղ եւ ամէն գինով՝ աղնուական վարմունք մընէ, արժանի յարգանքի եւ հիացումի: Զմոռնանք սակայն որ չատ քիչերու տրուած է հետապնդէլ այս իտէալը մինչեւ վերջ, անշահախնդիր կերպով կամ սուանց ընկրկելու իրենց անձին սպառնացող վտանգներուն առջեւ:

### 3. - «Հայուն կուսակցութիւնը»

Մեր ցանուցիր պզտիկ աղգը՝ անզօր, անպաշտպան, մեր գաղութիւները մեծ մասամբ աղքատ եւ անտէր, շատ աւելի գործնական ուղղութիւն մը ընդգըրկելու են, - պահպանել հայ լեզուն, կանգուն պահել Հայ Եկեղեցին, օրեղացնել ազգային համերաշխութեան ոզին եւ աւելցնել անհատին նիւթական բարօրաւթիւնը, առեւտրական եւ ճարտարարուեստական գործակցական ձեռնարկներու միջոցաւ, ուր որ այս կառելի է:

Եթէ այս համեստ այլ կենսական ծրագիրը կարենաս գործադրել, կազմած կ'ըլլաս արդէն կուսակցութիւն մը, անկախ եւ զերծ՝ քաղաքական եւ ընկերային գաղափարականութենէ, եւ այս կուսակցութիւնը կ'ըլլայ Հայուն կուսակցութիւնը:

Հայուն կուսակցութեան բնական անդամ է ամէն Հայ, առանց կարծիքի խտրութեան: Կասկած կա՞յ արդեօք թէ գտնուի Հայ մը որ չուզէ մասնակցիլ այսպիսի հաւաքականութեան մը՝ որ համազգային շահերէ միայն առաջնորդուած պիտի ըլլայ:

### 4. - Հայ Եկեղեցի

Մարդիկ կան որ կրօնական գաղափարներու շատ հակում չունին:

Հայ Եկեղեցիով չետաքրըրուելու համար, ոմանք նիւթապաշտ իմաստասիրութեամբ օծուած իրենց կարծիքները պատրուակ կը ծառայեցնեն:

Ուրիշներ կ'ապաստանին քաղաքական վարդապետութեան մը՝ որ դարուս մէջ ծաւալ կը ստանայ եւ որուն համեմատ, Եկեղեցին յառաջդիմութեան եւ բա-

բօրութեան ազդակ ըլլալէ դադրած կը նկատուի: Ա-  
սոնք Պետութեան եւ Եկեղեցւոյ բաժ... ման կուռակից-  
ներն են:

Ենթադրենք պահ մը որ այս գաղափարները իմաս-  
տասիրական կամ քաղաքական որ եւ է Հիմ ունենան  
եւ կարենան առանց անպատճութեան գործադրուիլ  
պետական անկախ կազմակերպութիւն ունեցող ազգե-  
րու մէջ: Բայց, մե՞ր մէջ:

5.- Հայ Եկեղեցւոյ պատմական դերը

Մեր մէջ, քաղաքական տիսուր դէպքերու հետեւան-  
քով, ժողովուրդը աշխարհի չորս կողմը ցըուած՝ պե-  
տական որ եւ է պաշտպանութենէ զուրկ է: Այս պաշտ-  
պանութիւնը մեր քաղաքական կուսակցութիւնները չէ  
որ պիտի կրնան տալ մեզ: Անոնք մօտաւոր եւ դրժ-  
րախտ անցեալէ մը մնացած են եւ, միջազգային ներ-  
կայ պայմաններուն տակ, անզօր են ամրապնդելու հա-  
մազգային կապը:

Անոնց կատարած մշակութային եւ ազգային դե-  
րը անուրանավ է: Բայց, համազգային գործակցու-  
թիւնն ու համերաշխութիւնը հրահրող տարրերը չունին  
անոնք:

Այս պայմաններուն տակ, հարկ կ'ըլլայ, իրեւ  
դիմաւոր ազդակ, ապաւինիլ Հայ Եկեղեցւոյ որ չօշա-  
փելի, զոդիչ իրականութիւն մը եղած է մեր ազդային  
քաղաքական կեանքին մէջ բազմաթիւ դարերէ ի  
վեր, եւ միութեան գլխաւոր կապը՝ կանուխէն այլ եւ  
այլ երկրներ ցրուած հայ դադութներուն միջեւ:

Տեսէ՞ք, դեռ մինչեւ այսօր, Ռումանիոյ, Թրանսիր-  
վանիոյ, Բոլոնիոյ Հայ դադութները իրենց ցեղային  
գոյութիւնը վառ պահող գրեթէ բոլոր նշանները (դիր,

լեզու, պատմութիւն, եւն...) կորսնցուցած են: Հայ Ե-  
կեղեցին մնացած է այն միակ կապը՝ որ դեռ կը միա-  
ցընէ զիրենք իրենց ցեղին անցեալին հետ:

6.- Հայ Եկեղեցին ազգապահպանումի հզօրագոյն  
ազդակ

Ո՞չ ո՞ք կը հարկադրէ զքեզ, Հայ Երիտասարդ, ո՞ր  
ուրանաս իմաստասիրական եւ քաղաքական գաղափար-  
ներդ: Բայց, մի՛ մոռնար որ եթէ կ'ուղես տակաւին  
ցեղին գիտակցութիւնը վառ պահել ազգակցուներուդ  
մէջ, Հայ Եկեղեցին իր դարաւոր գոյութեամբ եւ ա-  
ւանդութիւններով, իր ազգային միստիքականու-  
թեամբ, քեզի համար անզուզական օժանդակ մըն է:  
Մի՛ արհամարհեր այս միաւորիչ ուժը:

Դիտած չէ՞ք որ մեծ ազգերն անդամ, արտաքին  
վտանգ ծագած ատեն, կը մոռնան ամէն իմաստասի-  
րական տեսութիւն եւ իտէաբանութիւն եւ զինակցի մէջ  
խորութիւն չեն դներ:

Այս երեւոյթին օրինակները չեն պակսիր տիեղերա-  
կան Պատմութեան մէջ: Ամէնէն տիպար օրինակը կա-  
թողիկ ֆրանսայի զինակցութիւնը եղած չէ՝ միթէ իս-  
լամ Սուլթան Սիւլէյմանին հետ, ուրիշ կաթողիկ կայ-  
սեր մը՝ Կարոլոս Ե·ի դէմ, եւ այս՝ քրիստոնէական  
մոլեռանդութեանը ամէնէն սուր Հրջաններէն մէկուն  
մէջ, ԺԶ. դարու սկիզբները:

7.- Եկեղեցական բարեկարգութիւն

Կարդ մը մայուիկ ալ Եկեղեցւոյ անբարեկարգ վի-  
ճակը եւ կրօնականներու տգիտութեան ու նկարագրի  
անկրամք պատրուակ կ'ընեն ուժանալու ու ուժացնելու  
համար Հայ Եկեղեցիէն:

Դժբախտաբար, շատ մը պարագաներու մէջ, այս առարկութիւնները հիմնաւոր են: Բայց ասիկա պատճա՞ն է միթէ ուրանալու ազգապահպանման այն գերազանց դերը՝ որը Հայ Եկեղեցին կատարած է ու կը կատարէ դեռ:

Ո՞վ է պատասխանատուն երբ Հայ Եկեղեցին շատ բարեկարգ չէ եւ յանձնուած է անարժան պաշտօնեաներու: — Դարձեալ ժողովուրդը որ այս բաներուն շատ նախանձախնդիր եղած չէ:

8. — Կրօնի եւ արդիականութիւն

Եկեղեցւոյ եւ Պետութեան բաժանման սկզբունքին առաջին եւ ամէնէն կատաղի կուսակիցն անդամ — Փրանսա — յայտնապէս կը քաջալերէ Փրանսական կը բօնային ընկերակցութիւնները արտասահմանի մէջ: Ինչո՞ւ: — Որովհետեւ զանոնք կը նկատէ ազգային մը շակոյթի եւ ազգեցութեան թանկագին օժանդակներ օտար Երկիրներու մէջ:

Միւս կողմէ, Երոպայի մէջ կը տեսնենք մոլեռանդ ըսուելու աստիճան կրօնասէր եւ սակայն, միեւնոյն տեն, արդիական ամէն առողջ շարժումի ջատագով անձեր որոնք բացառիկ դիրքերու հասած են: Անոնց կրօնասիրութիւնը արգելք եղած չէ իրենց մտաւորական յառաջդիմութեան:

Արդիական Երեւնալու համար անկրօն ըլլալու պէտք չկայ անպատճառ: Ո՛չ Եկեղեցին եւ ո՛չ ալ ազգային աւանդութիւնները խոչընդոտ են արդիականութեան: Մի՛ մոռնաք որ մէր ամէնէն ընտիր տոհմային աւանդութիւնները Հայ Եկեղեցին է որ պահպանած է ամէնէն աւելի: Ասոր կարեւորութիւնը դիւրաւ պիտի ըմբռնէք Երբ

յիշէք որ ազգապահպանման հական ազդակներուն մէջ գլխաւոր տեղ մը կը գրաւեն տոհմային աւանդութիւնները:

Անոնք՝ որոնք հակառակը կը կարծեն, ինչպէս նաեւ անոնք՝ որոնք առաջադէմ երեւնալու համար կը կարծեն թէ պէտք է ընդգրկել ամէն նոր տեսութիւն՝ որ չափ ալ անհեթեթ ըլլայ ան, մտաւորական սնափառութիւն ցոյց տուած կ'ըլլան, եւ իսկապէս ասիկա սնոպի դործէ:

Սնոպիզմը, ամէն նոր ու արտառոց բանի կեղծ եւ անվերապահ հիացում ցոյց տալը նկարագրի խոտելի թերութիւն մըն է, երբ կը կայանայ արդուզարդի, արտաքին ձեւերու եւ շարժումներու մէջ միայն բայց, մտաւորական սնոպը կրնայ վտանդաւոր դառնալ՝ երբ մանաւանդ հանրային գործերու կը մասնակցի:

9. — Նոր սերունդը եւ ազգային պարտականութիւնները

Ներելի պիտի գտնէի՞ք վարմունքը ընտանիքի մը մէկ անդամին՝ որ Երկար տարիներ իր ծնողքին, ամուսնին կամ զաւակներուն գուրզուրանքին առարկայ ըլլալէ ետք, մասնակցի իր ընտանեկան բոյնին ուրախութեանց միայն ու մերժէ զբաղիլ անոր հոգերովն ու ցաւերովը, տառապանքներովն ու դժուարութիւններովը:

Հասարակ տեղիի գարձած է ըսել թէ ազդն ալ մեծ ընտանիք մըն է: Իրականին մէջ ալ այնպէս է: Արդ՝ մաս կազմելով այն մեծ ընտանիքին որ Հայ Ազգ կը կոչուի, նմուելի չէ բնաւ հայ անհատին չհետաքրքրուիլ անոր գործերով:

Այս կէտին վրայ ամէն Երիտասարդի ու շագրութիւնը գրաւելու է: Ամէն անհատ պարտաւոր է մաս-

Նակցիլ հանրային գործունէութեան, կազմակերպական դործերու, մտաւորական զարգացման, ազգին տնտեսական եւ ֆիզիքական բարելաւմանը:

10 - Ո՞րն է իրական ազգասիրութիւնը

Երբ ազգին գործերը յաջող կ'ընթանան, ազգասէրները վխտալ կը սկսին: Ամէն անհատ իր գրացիին հետ կը մրցի իր խանդավառութեան մէջ, հայրենիքին օժանդակելու իր եռանդին-մէջ: Տարօրինակ չենք գրտներ այս պարագայական հետաքրքրութիւնը. ան մարդկային է: Բայց, բուն ազգասիրութիւնը այս չէ:

Իրական ազգասիրութիւնը այն է որ յայտ կու դայ ազգին անշուք, անփառունակ եւ ձախողալից օրերուն: Այս պարագաներուն ցոյց տրուած ո եւ է անձնութիրութիւն, ընձեռուած ո եւ է օժանդակութիւն ճշմարիտ առաքինութիւն մը կը դառնայ: Զանա՛, զա՛յ երիտասարդ, ա՛յս ազգասիրութեամբ տողորութիւնը:

Դեռութեան մը ուժը եւ ապագան՝ խաղաղ, անփառունակ շրջաններու մէջ է որ կը կազմուի առաւելապէս, մեթոսաւոր աշխատութեամբ, աննկուն յարատեռութեամբ: Մեր ազգին համար ալ այսպէս պէտք է ըլլայ:

Զէ՞ք կարծեր որ մեր այս անպատրաստութիւնը եղաւ մին այն պատճառներէն՝ որ Ծնդհանուր պատերազմէն ետքը, թոյլ չտուաւ մեզ մեր հայրենի հողին վրայ կանգուն պահել մեր գոյութիւնը:

11 - Ազգային գործերու մասնակցութիւն

Հանրային հաւաքական գործունէութեան մասնակցելու զանագան եղանակներ կան: Գլխաւորները երկուք

Են, ա) աշխատութեամբ մասնակցութիւն, բ) դրամական օժանդակութեամբ մասնակցութիւն:

Անշուշտ, փափաքելի է որ ամէն անհատ հանրային գործերու նույիրէ թէ՛ իր աշխատութիւնը եւ թէ դրամը: Սակայն, ասիկա միշտ եւ ամէն տեղ կարելի չէ գժբախտաբար: Ժամանակ սևնեցողները շատ անդամ դրամ չունին: Դրամ ունեցողներուն քով ալ յաճախ ժամանակն է որ կը պակսի: Շատեր ալ իրենց ժամանակը ամբողջովին կը գործածեն համեստ ապրուստ մը հոգալու, հետեւաբար, ո՛չ իրենց աշխատութիւնը կրնան տալ, ոչ ալ դրամը, որովհետեւ թէ՛ մին կը պակսի իրենց քով, թէ՛ միւսը:

Բարեբախտաբար, այս վերջին պարագան բացառիկ է: Դիտուած է որ ամէն գաղութներու մէջ աղօգուտ միութիւններու եւ բարեսիրական ընկերութիւններու անդամներուն մեծագոյն մասը կը բաղկանայ համեստ աշխատաւորներէ:

Կարգ մըն ալ անհատապաշտ (individualiste) նկարագրի տէր մարդկիկ կան շատ մը ժողովուրդներուն մանաւանդ մեր ազգին մէջ: Ասոնց բացառիկ խառնուածքը չի հաշտուիր հաւաքական գործունէութեան պարտադրած ձեւակերպութիւններուն եւ զիջումներուն: Զենք կը լրաց պատախանատու ընել զիրենք անձնական խառնուածքի այս մասնայատկութեան համար: Սակայն, այս պաշտաման անոնք չքմեղանք նկատելու չեն խուսափելու համար հանրային ծառայութենէ, այլ իրենց աշխատաւութիւնը և դրամը պէտք է տրամադրեն ազգային ամէն ձեռնարկի, իրենց ըմբռնած ձեւով եւ իրենց նախասիրած նպատակին համար:

12 - Տիպար ժողովականը

Հանրային գործերու մասնակցելու ամենայարմար եղանակը միութիւններու, ընկերակցութիւններու եւ նման այլ կազմակերպութեանց գործնականապէս մասնակցին է : Այս մասնակցութիւնը հայ անհատին կուտայ ժողովականի հանդամանք :

Տիպար ժողովական ըլլալ ամէնուն տրուած չէ : Ամէն անհատ որ այս հանդամանքը կը ստանայ, իրաւունքներ ունենալէ աւելի պարտականութիւններ ունի : Օգտակարապէս ծառայելու համար պարտաւոր է յարգել եւ յարգել տալ ոչ միայն իր պատկանած միութեան կանոնագրին տրամադրութիւնները, այլ նաև ուշադիր ըլլալ կարդ մը անդիր, լուելեայն ընդունուած կանոններու, որոնց ամբողջութիւնը մաս կը կազմէ ժողովականի կենցաղագիտութեան :

13 - Ի՞նչ բանի մէջ կը կայանայ ժողովականին կենցաղագիտութիւնը

Ահաւասիկ, չա՛յ երիտասարդ, այն հիմնական կանոնները որոնք կը կազմեն ժողովականի կենցաղագիտութեան առարկան :

Զանա՛ ժողովին համար որոշուած ճիշդ ժամուն ժողովասրահ դանուիլ : Անձշդապահութիւնը՝ որ գըրքախտաբար մեր մէջ շատ տարածուած թերութիւն մընէ, թէ՛ ժամանակի կորուստ կը պատճառէ եւ թէ այլ առ անկանոնութեանց տեղի կու տայ:

Եթէ հարկեցուցիչ պատճառով մը ստիպուած ես բացակայի նիստէն, այս պարագան նախապէս հաղորդէ ժողովին ատենապետին :

Ատենապետէն խօսք չառած մի՛ խօսիր :

- 30 -

Ժողովակից ընկերոջդ խօսքը մի՛ ընդմիջեր բնաւ : Խօսելու իրաւունքը չարաչար մի՛ գործածեր, բացարութիւններդ եւ դիտողութիւններդ կրկնելով տարբեր պարբերութիւններով : Խօսէ՛ կարճ, յստակ եւ ջանք ըրէ որ բնաւ չեղիս վիճաբանութեան նիւթէն :

Որչափ որ կարելի է, փոյթ տար որ օրակարգի խնդիրները նախապէս չուսումնասիրած՝ ժողովի չերթաս :

Որ եւ է պաշտօն մի՛ ընդունիր՝ եթէ վստահ չըլլաս որ ժամանակդ եւ միջոցներդ պիտի ներեն զայն կատարելու արժանապէս եւ անխափան :

Այս կանոնէն միայն բացառապէս կրնան չեղիլ հանրածանօթ աղդեցիկ անձնաւորութիւններ, երբ անոնց որ եւ է ժողովի լոկ անուանապէս մասնակցին անդամ ընդհանուրին կողմէ գրաւական կը նկատուի իրենց պատկանած ժողովին գործերուն յաջողութեանը համար :

Զանա՛ որ Միութեանդ կանոնագրին անկարեւոր նկատուած տրամադրութիւններն անդամ եւ ժողովին քուէարկած բոլոր որոշումները կէտ առ կէտ գործադրուին, թէ՛ քու կողմէ եւ թէ ընկերակիցներուդ կողմէ :

Եթէ որ եւ է պատճառով, կամայ թէ ակամայ, զանցառութիւն մը կամ սխալ մը գործուած ըլլայ, անմիջապէս զարմանելու տուր զայն : Մի՛ մոռնար որ չուղղուած ամէն սխալ կամ գործուած ամէն անկանոնութիւն կրնայ պատճառ զառնալ նոր եւ աւելի մեծ անկանոնութիւններու :

Եթէ առաջին մխալը անկեղծօրէն եւ ուղղամօրէն չորբազրուի անմիջապէս, յետոյ հարկ կ'ըլլայ շատ ան-

- 31 -

դամ նոր անկանոնութիւններ գործել առաջին սխալը  
պարտկելու համար։ Ասկէ յառաջ կու գայ տեսակ մը  
միրճում անկանոնութիւններու ճախճախուտի մը մէջ,  
ուրկէ գուրս ելլել անկարելի կը դառնայ ի վերջոյ։

Եթէ մեր աղքային հաստատութիւնները յաճախ կը  
քննադատուին, շատ անդամ պատճառն այն է որ այս  
կէտին վրայ պէտք եղած ուշադրութիւնը դարձուած  
չէ։

14. — Աղքային գործերու մասնակցութեան  
շարժառիթները

Ժողովի մը մասնակցածիդ պէս, առաջին գործդ  
թո'ղ ըլլայ ուսումնասիրել ընկերակիցներուդ իւրաքան-  
չիւրին նկարագիրը, եւ կարելի միջոցներով վերահա-  
սու ըլլալ այն պատճառներուն՝ որոնք մզած են զա-  
նոնք աղքային կեանքի մասնակցելու գործօն կերպով։

Մարդիկը հանրային գործունէութեան մզող բազ-  
մաթիւ պատճառներ կան, որոնց գլխաւորներն են, ա)  
աղդին օգտակար ըլլալու անկեղծ բաղձանք միայն,  
բ) փառասիրութիւն, գ) սնափառութիւն, դ) շահասի-  
րութիւն եւ անհատական նկատումներ։

Թո'ղ առաջին գործդ ըլլայ քննել թէ այս շարժա-  
ռիթներէն ո'րն է որ ընկերակիցներդ մզած է հանրա-  
յին կեանքի մէջ։

Իտէալ գործիչն այն է որ լոկ իր աղդին օգտակար  
ըլլալու փափաքով կը մասնակցի հանրային գործերու։  
Այս կարգի մարդոց թիւը ընդհանրապէս ամէն ժողո-  
վուրդի մէջ եւ մասնաւորապէս մեր մէջ, բաղդատա-  
բար ցանցառ է։ Շատ փափաքելի պիտի ըլլար որ ա-  
նոնց թիւը մեր մէջ երթալով բաղմանար։

Փառասիրութիւնը, երբ սնափառութիւն եւ շահա-  
սիրութիւն չերէ իր հետ, իթան կ'ըլլայ աղքային գոր-  
ծունէութեան։

Փառամոլութիւնը փառասիրութեան հետ շփոթե-  
լու չէ սակայն։ Փառամոլը կրնայ վտանգաւոր գառնալ,  
որովհետեւ շատ անգամ իր անհատական սնոտի քը-  
մայքները կը շփոթէ հանրային շահերուն հետ։ Նոյնը  
պէտք է ըսել նաեւ սնափառին համար։ Հազուաղէպէս է  
որ սնափառը՝ որուն գործունէութեան միակ շարժա-  
ռիթը իր անձին փառաբանութիւնն է, իրապէս օգտա-  
կար տարր մը դառնայ հանրութեան։

Բայց աղքային գործերու համար ամէնէն վտանգա-  
ւորը շահամոլն է։ Այս կարգի մարդիկը կարելի եղա-  
ծին չեռու պահելու է հանրային գործերէ։

15. — Ներողամտութեան ոգի

Վերոյիշեալ թերութիւններէն մէկը կամ մէկ քա-  
նին ունեցողններուն՝ հարկ կ'ըլլայ երբեմն աղքային գոր-  
ծեր յանձնել, կամ իրենց աղքեցիկ ուրքին, կամ ի-  
րենց դրամական օժանդակութեան եւ կամ մտաւորա-  
կան եւ գործնական հազուաղիւտ կարողութեանց պատ-  
ճառաւ։

Եթէ այս հարկը անհրաժեշտաբար ներկայանայ,  
ճիշդ չ'ըլլար զանոնք բացարձակապէս մեկուսացնել։  
Միայն թէ, այս պարագային, փոյթ տանելու է որ ի-  
րենց ժիտական յատկութիւնները ամէնէն քիչ վնասը  
պատճառեն աղդին գործերուն։

Դաս մը մարդիկ կան որ, առանց գէջ նկարագիր  
կամ յոռի բնաւորութիւնը ունենալու, ընդունակ չեն  
հաւաքակ, ժողովական գործունէութեան։ Զանոնք

մեղադրելու չէ իրենց այս մասնաւոր խառնուածքին համար։ Շատ անդամ, այս տեսակ անձերը մեծ յարմարութիւն կ'ունենան անհատական նախաձեռնութիւն պահանջող գործերու։ Այս կարդի գործեր յանձնելու է անոնց եւ ոչ թէ մեկուսացնելու բոլորովին։

Ժողովականի մը ճարտարութիւնը սա բանին մէջ կը կայանայ. — Իր ընկերակցներուն բարի կամեցողարքիւնները օգտագործել՝ իւրաքանչիւրին իր ընդունակութեան եւ իր խառնուածքին կամ նկարագրին համեմատ զբաղում տալով։ Ասիկա շատ գիւրին գործ չէ, պէտք է խոստովանիլ. բայց քիչ մը փորձառութիւն, քիչ մը նրամատութիւն եւ քիչ մըն ալ հոգերանական ուսումնասիրութիւն մեծապէս կը գիւրացնեն զայն։

Մի՛ մոռնար որ անժերի մարդ չըլլար եւ թէ կարդ մը բարոյական պլոտիկ տկարութիւններ կան որոնցմէ ոչ ոք զերծ է։ Լայն ներողամտութիւն ցոյց տուր այդ տկարութիւնները ունեցողին հանդէպ, եթէ անոնք աղդային գործերու յաջողութեան արգելք ըլլալու աստիճան շեշտուած չեն։

16. — Միութիւնը ուժ է, բայց . . .

Մեր աղջակիցները շատ լաւ գիտեն թէ միութիւնը ուժ է։ Իրաւ ալ, մեր ժողովուրդին մէջ կազմուած են միշտ ու կը կազմուին շարունակ միութիւններ եւ ընկերակցութիւններ, որոնց թիւը մեր աղջին կարեւորութեան բաղդատամբ անհամեմատօրէն մեծ է։

Այս երեւոյթը շատ միսիթարական չէ։ Ամէնէն լաւ ու օգտակար ձեռնարկներն անդամ — երբ տարապայմանօրէն կը բաղմանան — տեսակ մը այլասերումի պատճառ կը դառնան, որ կը խանդարէ հանրային հա-

մերաշխ գործունէութիւնը եւ նուազ արդիւնաւոր կը դարձնէ ցրուած ջանքերն ու զոհողութիւնները։

Արդարեւ, որ եւ է քաղաքական կամ աղանդական բնոյթ չունեցող եւ միեւնոյն նպատակին ծառայող բազմաթիւ կազմակերպութիւններ կը տեսնենք մեր ամէն գաղութներուն մէջ։ Օրինակի համար, Բարիզի մէջ միայն, երկու Կարմիր եւ Կապոյտ Խաչ կայ, 3 - 4 Երդչախումբ, Երիտասարդական 7 - 8 Միութիւններ, պոյ սքառութական երկու խմբակցութիւն, եւ բնագաւառի իւրաքանչիւր քաղաքն ու իւրաքանչիւր պղտիկ գիւղն անդամ ներկայացնող քանի մը տասնեակ Հայրենականներ՝ որոնցմէ շատերը քանի մը անդամէ միայն կը բաղկանան, եւ տակաւին կարելի է երկարել Միութիւններու շարքը, Բարիզի մէջ, ինչպէս ամենափոքր համայնքին մէջ։ Ու տակաւին խօսքը չենք ըներ այն կազմակերպութիւններուն, որոնք, հազիւ ծընած, անհետացած են ասուապի նման։

Որքա՞ն փափաքելի պիտի ըլլար եւ գլուխանցօրէն գործնական որ գոնէ զուտ բարեսիրական ընդհանուր կազմակերպութիւնները համաձուլուած ըլլային Հայկական Բարեգործ. Ընդհանուր Միութեան նման համագլային մեծ կազմակերպութեան մը մէջ, որ Կ'ընդդրկէ աղդապահապանումի, Հայրենաշխնութեան, մշակոյթի եւ բարեգործութեան բոլոր մարդերը։ Գո՞նէ տեղական համանման մարմինները միակ ճակատ մը կազմէին։

Բարի արամագբութեանց այս տարապնումը եւ ցրումը ոչ միայն կը ջատէ նիւթական և բարոյական տրամադրելի ուժերը, այլ նաեւ կը կազմալուծէ զանոնք, եւ միութիւնը, այս պարագային, փոխանակ ուժ դառ-

նալու, կ'ըլլայ անմիաբանութեան եւ քայքայումի աղ-  
դակ :

Հա՛յ երիտասարդ, դուն փո՛յթ տար այս չարիքին  
դարման տանելու: Ոչ միայն խօսքով, այլ նաև գոր-  
ծով ջատագովէ ու պաշտպանէ այն բնաբանը թէ մրաւ-  
թիւնը ոյժ է: Բարիզի Հայ երիտասարդաց Միութեան  
Ակումբին մէջ, պատին վրայ զետեղուած մեծ ցուցա-  
տախտակ մը կար որուն վրայ գրուած էր, — Կազմե-  
ցէք հայ երիտասարդներու միացեալ ճակատը. իսկ  
այժմ նոյն սրահին մէջ հետեւեալ ցուցատախտակը  
գրուած է, — Հա՛յ երիտասարդ, կազմակերպէ՛ եւ կադ-  
մակերպուէ՛:

Երանի՛ թէ այս խօսքերը արձագանդ գտնէին ամէն  
տեղ մեր նոր սերունդին բոլոր շարքերուն մէջ:

17.- Ընկերակցութեան ոգիի պակասը Հայուն անհատա-  
կան գործունելութեան մէջ

Զարմանալի հակադրութեամբ մը, միութիւններու  
առատութիւնը մեր ազգային հաւաքական կեան-  
քին մէջ միայն կը տեսնուի: Անհատական կեանքի մէջ,  
ընդհակառակը, գործակցաբար կազմուած առեւտրա-  
կան ձեռնարկներու համար հիմնուած ընկերութիւննե-  
րը մատի վրայ կը հաշուուին:

Այս երեւոյթին պատճառը վերագրելի է մեր նը-  
կարագըի այն շատ ծանօթ գծին՝ որ անհատապաշ-  
տութիւն կը կոչուի եւ որ, շատ մը պարագաներու մէջ  
— տարակոյս չկայ — առաջդիմութեան, յաջողութեան  
գրգիռ կ'ըլլայ: Սակայն, անհատապաշտութիւնն ալ,  
եթէ չափազանցութեան տարուի, կը տկարացնէ ի վեր-  
ջոյ թէ՛ անհատին եւ թէ ազգին տնտեսական ընդհա-  
նուր ուժը:

Ամէնէն աւելի տոկուն եւ ընդարձակ նկատուած ա-  
ռեւտրական Հայ մէծահամբաւ տուներն անդամ մի-  
ջին հաշուով 10 - 15 տարիէն աւելի կեանք ունեցած  
չեն: Շատերը իրենց հիմնարկուներու կենդանութեան  
իսկ կորսուած են, ուրիշներ անոնց զաւակներուն օ-  
րով անհետացած:

Երրոպայի մէջ ըլլայ թէ Արեւելքի, ձեռներէց եւ  
գործունեայ Հայերու կողմէ հաստատուած գործեր,  
ո՞վ գիտէ, ի՞նչ նախանձելի եւ տեւական գիրք կ'ու-  
նենային դեռ այսօր, եթէ անոնք անանուն ընկերու-  
թեան վերածուած ըլլային իրենց բարդաւաճման ըլլ-  
ջաններուն:

Ուրեմն, քիչ մը նուազ ցրուածութիւն ազգօգուտ  
միութիւններու կազմութեան մէջ եւ քիչ մը աւելի գոր-  
ծակցական ողի անհատական ձեռնարկներու մէջ, մե-  
ծապէս կրնան արդիւնաւորել մեր համալրա ջանքերը  
ի շահ ազգային ընդհանուր բարօրութեան:

Այս կէտին, ինչպէս նաեւ մեր հանրային գոր-  
ծունէութեան ուրիշ մասերուն մէջ հետեւելով Հրէա-  
ներու օրինակին, մեծ օդուտներ կրնանք քաղել:

### ԸՆԿԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ

1.- Հանրային խնամատարութիւնը իբրեւ գիտութիւն

Պատմութեան ամէն ըրջաններուն, մարդէկ իրենց  
նմաններուն նիւթական նեղութիւններովը զրադած են,  
ողորմասիրութենէ մղուած: Գրեթէ բոլոր կրօնքները  
— նոյն իսկ հեթանոսութիւնը — իրենց հաւատաւորնե-  
րուն պարտադրած են աղքատամէր ըլլալ: Քրիստոնէու-  
թեան մէջ այս պարտաւորութիւնը հրամայական բը-  
նոյթ ունեցած է եւ ամենալայն չափով գործադրուած:

Հին դարերու մէջ կը գտնենք հայ բարեգործութեան մասին մեծ դէմքերու եւ դրուագներու պատմական մանրամասնութիւնները, որ ցոյց կու տան թէ ընկերային խնամատարութիւնը մեր տոհմային ամէնէն գեղեցիկ առաքինութիւններէն մին եղած է միշտ :

Դարերու ընթացքին, մեծ քաղաքներու կազմութեամբ եւ ճարտարարուեստական հսկայ կեդրոններու հաստատմամբ, մարդկային ընկերութիւնը ստացած է այնպիսի վիճակ մը՝ որ քրիստոնէական ողորմածութիւնը անբաւական եղած է այլեւս դարմանելու ընկերային չարիքները :

Ճիշտ է որ մեր դարուն աւուր հացի կարօտ չքաւորները մեծապէս պակսած են շատ տեղեր : Բայց ասոր փոխարէն մարդկային հաւաքականութիւններու մէջ նոր ուժգնութիւն ստացած են շատ մը չարիքներ, ուրիշներ ալ բոլորովին նոր ծնունդ առած : Այսպէս, ընկերային կատարեալ պատուհաս դարձած են կարդ մը հիւանդութիւններ, ինչպէս Փրանկախոր, հիւծախոր (թիւլէրքիւլող), Խմբող (քանսէր) եւ մոլութիւններ, ինչպէս ալքոլամոլութիւնը, եւն .:

Անհատական օգնութիւնները անզօր են դարմաներած չամար որ հարկ եղած դրամական միջոցները կը պակսին, այլ մանաւնդ այն պատճառով որ նիւթական օգնութենէ զատ թիւններ կան ընելիք, որոնց համար մանրակրկիտ կադյական միջոցներ հարկաւոր են :

Գաղափարը ծնունդ առած ու զարգացած է մօտ հարիւր տարիէ ի վեր, Ամերիկայի եւ Եւրոպայի մէջ .

բայց, հազիւ 50 - 60 տարի կայ որ կազմուած է բոլորովին նոր գիտութիւն մը, որուն Ամերիկացիք Social Work կ'ըսեն, Գերմանացիք Soziale Fürsorge եւ Ֆրանսացիք Service Social :

Հայերէն կրնանք անուանել Ընկերային Ծառայութիւն կամ Օժանդակութիւն : Լաւագրն պիտի ըլլար թիւրեւս Ընկերային Խնամատարութիւն ըսել, անոր համար որ Խնամատարութիւն բառը գրեթէ նուիրագործուած է մեր մէջ : Իրաւ ալ, քսան տարի առաջ, Պոլսոյ մէջ հիմնուած է Ազգային Խնամատարութիւն անունը կրող հաստատութիւն մը, թէեւ շատ աւելի սեղմծրագրով եւ բոլորովին տարբեր պարագաներու տակ հիմնուած քան Հ. Բ. Միութիւնը որ 1906ին գոյութիւն առած էր Գահիրէի մէջ, Պոլսո նուպար փաշայի նախաձեռնութեամբ, շատ աւելի ընդարձակ գետնի վրայ :

Ընկերային Ծառայութեան գիտութիւնը ամէնէն աւելի զարգացած է Միացեալ Նահանգներուն, Անգլիոյ, Պելճիքայի եւ Գերմանիոյ մէջ : Թրանսայի մէջ շատ առաջացած չէ, բայց մէծ ջանքեր կը թափուին այդ ուղղութեամբ քանի մը տարիէ ի վեր :

Այս կարեւոր նիւթը մշակել փափաքողներուն կը յանձնարենք երկու հիմնական երկեր -W. Roscher ի, հոչակաւոր գերման ընկերաբանին «Armenwesen» ը եւ ամերիկացի ուրիշ տեսակէտով մը նոյնքան նշանաւոր Mary Richmond ի «Social Diagnosis» ը եւ Joanna Colcard ի «Your Community» ն: Օգտակարապէս կարելի է կարգալ նաև D' Armand-Delille ի «L'Assistance sociale et ses moyens d'action» գիրքը, բայց մասնաւնդ Hazemann ի եւ D' René Sand ի «Assistance sociale et ses moyens d'action» գիրքը .

թիւնները եւ մասնաւորապէս այս վերջինին «Service Social» ը, 1933ին հրատարակուած։

Կարեւոր է նմանապէս տեսնել այն բոլոր մասնագիտական տեղեկագիրները որոնք առաջին անդամ 1928ին Լոնտոնի մէջ գումարուած Ընկերային Ծառայութեան Միջազգային Համաժողովին (Conférence Internationale du Service Social) ներկայացուած են ամէն նստաշրջանի։ Վերջին Համաժողովը տեղի ունեցաւ 1936ին դարձեալ Լոնտոնի մէջ։

## 2.- Ընկերային ծառայութեան առարկան

Ընկերային Խնամատարութեան առարկան բացատրելու համար հոս կը բաւականանք յիշեցնելով հետեւեալ հատուածը՝ որուն մէջ La Rochefoucauld - Liancourt այնքան գեղեցիկ կերպով ձեւարանած է առոր սկզբունքը։

« Օրօրոցէն մինչեւ գերեզման, մարդը այլեւս մեկուսացած, լքուած էակ մը չէ։ Ան անբաժանելի մասը կը կազմէ մայրագորով եւ կանխահոգ ընկերութեան մը. մանուկ՝ այս ընկերութիւնը զայն իր քով կ'առնէ ու կ'օգնէ անոր, եթէ լքուած է. չափահաս՝ կը ինապէ զայն, եթէ հիւանդ է, կ'օգնէ անոր, եթէ անկար է, զբաղուած կը գտնէ անոր, եթէ անդոր է. իսկ եթէ ծերանայ, դարձեալ այս ընկերութիւնն է որ կը մեղացնէ անոր վերջին օրերու դառնութիւնը, չնորհիւ այն խնայասիրութեան՝ որուն ճաշակը յաջողած է տալ անոր։ »

## 3.- Ընդհանուր կազմակերպութիւն

Քաղաքակիրթ երկիրներու մէջ կեանքը երթաւով

— 40 —

բարդ ձեւ մը կ'առնէ։ Այս պատճառով է որ, ըսինք, աղքատին օգնելու հին ձեւը (Եկեղեցիին դուռը կամ փողոցին անկիւնը մուրացող չքաւորին ձեռքը քանի մը փարա դնել եւ կամ անոք աղքատի մը պնակ մը տաք կերակուր տալ) այլեւս դարման մը չէ ընդհանուր կարօտութեան։

Որպէսզի Ընկերային Ծառայութիւնը գթութեան եւ բարեգործութեան պաշտօնը արժանապէս կատարէ դարուս պահանջումներուն համեմատ, պէտք ունի համախմբող, ամբողջական եւ կազմաւորիչ վարչութեան, իր յատուկ պաշտօնեաներովը։ Այս պաշտօնեաները մենք ընկերային գործիչ պիտի անուանենք. Ֆրանսացիք կ'ըսեն travarilleur social կամ assistant social, Ամերիկացիք՝ social worker։

## 4.- Ընկերային գործիչին դերն ու պաշտօնը

Տիպար ընկերային գործիչ մը ըլլալու համար մեծ ուսման պէտք չկայ. քանի մը գործնական գիտելիքներ բաւական են։ Սակայն, կարեւոր է ունենալ բարոյական յատկութիւններ, զգայուն սիրտ ու խառնուածք, եւ մասնաւոր ընդունակութիւն այս մարդասիրական դերին համար։

Դիտուած է որ կիները այրերէն անբազգատելի կերպով աւելի մեծ յատկութիւններ ունին այս փափուկ պաշտօնը յաջողութեամբ կատարելու համար. ասոր համար է արդէն որ իգական սեռն է որ տուած է ամէնէն տիպար ընկերային գործիչները, անոր համար մանաւանդ որ անոնք ունին զգալապէս աւելի գորովանք եւ համբերութիւն խնամատարութեան գործին

— 41 —

մէջ, եւ մէկ խօսքով՝ գիտեն իրենց սիրտը դնել ի սպաս  
այդ նուիրական պարտականութեան :

5.- Ընկերային ծառայութեան անհրաժեշտութիւնը  
մեր մէջ

Փորձառութիւնը ցոյց տուած է թէ քաղաքակըր-  
թական մեծ կեղրոններու մէջ, Պետութեան օժանդա-  
կութիւնը ինսամատարութեան գործերուն՝ շատ անբա-  
ւական է բազմազան չարիքներու առաջըը առնելու հա-  
մար, եւ այս՝ հակառակ այն դրամական եւ կազմակեր-  
պական մեծ գիւրութիւններուն՝ զորս ամէն կառավա-  
րութիւն իր արամագրութեան տակ կրնայ ունենալ:  
Ասոր համար է որ Ընկերային ծառայութեան գործը  
հետզհետէ ծաւալ կը գտնէ եւ նորանոր նուաճումներ  
կ'ընէ շատ մը երկիրներու մէջ:

Գաղութներու Հայերը ոչ միայն պետական մար-  
միններ չունին, այլ նաեւ գրեթէ միշտ զուրկ են վար-  
չական լուրջ կազմակերպութենէ: Սակայն, շատ աւելի  
մտահոգիչ պարագայ մը կայ, սա թէ՝ գոհացուցիչ  
կերպով կազմակերպուած սակաւաթիւ աղջային մար-  
միններն ու միութիւններն ալ շատ անդամ դրամական  
անլուր գործարութիւններու կը հանդիպին համեստ  
պիտածէ մը կազմելու համար:

Այս պայմաններուն մէջ, մեր գաղութներուն հա-  
մար Ընկերային ծառայութեան գործը կը ստանայ ա-  
մենամեծ կարեւորութիւն եւ կը գտնայ անհրաժեշ-  
տութիւն, ներկայ սերունդներու բարօրութեան եւ Հայ  
ցեղին ապագային համար: Այս տեսակէտով, ան ազգա-  
պահպանման գործին մէկ երեւոյթը կը ներկայացնէ:

— 42 —

6.- Համազգային կազմակերպութեան մը պէտքը

Ունինք շատ մը մարմիններ - Կարմիր Խաչեր, Աղ-  
քատախնամներ, Տիկնանց Միութիւններ, Հայրենակ-  
ցականներ, դպրոցական եւ մշակութային կազմակեր-  
պութիւններ, եւայլն - որոնք կը ջանան մասամբ գը-  
լուխ հանել ընկերային ինամատարութեան կալուա-  
ծին մէջ մտնող կարգ մը գործեր:

Սակայն, այս մարմինները իրարմէ բոլորովին ան-  
կախ եւ անջատ կազմակերպութիւններ ունին, ինքնա-  
գլուխ կը գործեն: Երբեմն ալ նոյն իսկ զիրալ կը կաշ-  
կանդեն կամ իրարու արգելք կ'ըլլան: Ասկէ առաջ կու-  
գայ վատնում ուժի եւ գրամի, եւ այս պատճառով ալ  
անոնք չեն կրնար ունենալ այն բարոյական հեղինակու-  
թիւնը՝ որ ամէն ազգօգուտ գործի յաջողութեան մե-  
ծագոյն գրաւականն է:

Մէր Աղքատախնամներուն եւ Կարմիր Խաչերուն  
գլխաւոր գործունէութիւնը կը կայանայ չքաւորին եւ  
հիւանդին սնունդ եւ զեղ տալու, բժշկական ինսամք ջամ-  
բելու մէջ: Այս նպատակին համար անոնց միջոցները թե-  
րեւս բաւեն: Բայց, ինչպէս տեսանք, Ընկերային ծա-  
ռայութիւնը շատ աւելի վսեմ եւ ընդարձակ իտէալ մը  
ունի: Այս իտէալին համար, որ գերազանցապէս մար-  
դասիրական ըլլալով մէկտեղ, աղդասիրական է նաեւ,  
քանի որ ապագայ սերունդներու բարելաւումին կը ձըգ-  
տի, համազգային կազմակերպութիւն մը միայն կըր-  
նայ առաւելագոյն չափով ծառայել իր բուն նպատա-  
կին:

Ուստի, անհատական կամ մասնական բարեգոր-  
ծութիւններուն հարկ է տալ ընկերային ուղղութիւն եւ

— 43 —

զուտ աղքային դրոշմ : Պէտք է հրաւիրել թէ՛ պզտիկ կազմակերպութիւնները եւ թէ մարդասէր անհատները որ մեկուսի եւ առանց որոշ ծրագրի չգործեն , իրարմէ անտեղեակ եւ նոյն իսկ իրարու հակընդդէմ , այլ իրարու միանան , կազմակերպութիւն հաւաքաբար : Այս դործին մէջ պէտք է որ խմբուին բարի կամեցողութիւն ունեցող բոլոր սրտցաւ անհատները , եւ գիտական մեթոդներով զինուած , իրենց գտնուած վայրերուն մէջ ստեղծեն համազգային բազմածիւլ միակ մարմին մը , դեկավարութեանը տակ այն կազմակերպութեան՝ որ իրենց մէջ ամէնէն զօրաւորն է թէ՛ բարոյական եւ թէ նիւթական տեսակէտով :

Այս ուղղութեամբ գործող Հայերը ոչ միայն մարդասիրական վսեմ գործ մըն է որ կատարած պիտի ըլլան , այլ նաեւ հիմը դրած պիտի ըլլան համերաշխական սքանչելի ձեռնարկի մը , որովհետեւ Ընկերային Ծառայութեան գործը կոչուած է վանելու եսասիրութեան եւ հակամարտութեան ամէն զգացում : Այսպէսով , հայ երիտասարդներուն եւ երիտասարդուհիննորուն գործունէութիւնը կեղրոնացնելով քաղաքական եւ կը րօնական որ եւ է նպատակէ զերծ անշահախնդիր գործի մը մէջ , զանոնք վարժեցուցած պիտի ըլլանք համադործակցութեան , որ մեր գաղութահայ կեանքին մէջ պիտի ըլլայ իրավէս փրկարար գործ մը :

Եւ ի՞նչ աւելի ազգօգուտ ձեռնարկ՝ քան աշխատիլ և աշխատցնել ցեղին միացման , ուժեղացման եւ ազնը-սացման , եւ ի՞նչ աւելի վսեմ իսէալ՝ քան նոր սերունդը մղել համերաշխութեան եւ համագործակցութեան , համերաշխութիւն եւ համագործակցութիւն՝ որոնց պակասութենէն ամէն ոք կը զանդատի շարունակ , բայց

ոչ մէկ լուրջ փորձ կ'ըլլայ իրականին մէջ այդ բանը հաստատելու մեր նոր սերունդին մէջ : Ընդհակառակը , երբեմն , այս ուղղութեամբ կատարուած պզտիկ փորձերը ձախողութեան մատնելու ջանքեր ալ կ'ըլլան , սկզբունքային կամ քաղաքական խնդիրներ պատրուակելով :

Կը բաւէ առ այժմ տեւականապէս բրոբականտ մը-ղել երիտասարդներու եւ երիտասարդուհիններու մէջ , համագործակցութեան դաղափարը տարածելու համար :

Առանց ժամանակ կորսնցնելու , հարկ է հաւաքել ուրեմն անձնուէր եւ գործօն ընդունակ երիտասարդներն ու մանաւանդ երիտասարդուհինները , անոնցմէ կազմելու համար ճշմարիտ կամաւորական խումբեր , պատրաստ սկսելու իրենց ընկերային առաքելութեան :

## ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Ա.- Ի՞նչ է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Անհատը իր նմաններուն հետ տեսական յարաբերութեան մէջ կը գտնուի, նախ՝ իրեւ սոսկական մարդ։ Ասկէ, ամէն Հայու համար ծնունդ կ'առնեն, մէկ կողմէ, անհատական յարաբերութիւններ իր բարեկամներուն եւ ծանօթներուն հետ, եւ միւս կողմէ՝ հանրային յարաբերութիւններ իր պատկանած համայնքին հետ։ Այս երկու դասակարգի յարաբերութիւններուն վրայ խօսեցանք նախորդ գլուխներուն հետ։

Ամէն Հայ, ո՞ր երկրին մէջ ալ գտնուի, յարաբերութեան մէջ է նաեւ այդ երկրին կառավարական մարմիններուն հետ իրեւ օտարական հիւր կամ քաղաքացիաց (naturalisé) հպատակ։

Անհրաժեշտ է ուրեմն տեղեակ ըլլալ կարդ մը գիտելիքներու որոնց ամբողջութիւնը կը կազմէ մասնաւոր գիտութիւն մը՝ Քաղաքացիական Կրթութիւն (Instruction Civique) անունով։

Քաղաքացիական Կրթութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ համառօտ իրաւաբնութիւն, դատաւորին, վաստավանին, պետական մարդուն գիտութիւնը՝ իր ամենատարրական ձեւով ներկայացնուած։

1.- Վարչաձեւ - Ամէն Պետութիւն կառավարական մասնաւոր գրութիւն մը, իրաւակարգ մը ունի որ կը կոչուի վարչաձեւ (régime)։ Վարչաձեւի այլ եւ այլ տեսակներ կան, զանազան երանգներով։ Գլխաւորները չորս են՝ ա) Բացարձակ Միապետութիւն (monarchie absolue), բ) Համատիրական Պետութիւն (Etat totalitaire), գ) Սահմանադրական Միապետութիւն (monarchie constitutionnelle), եւ դ) Հանրապետութիւն (République)։

2.- Բացարձակ Միապետութիւն - Այս վարչաձեւին տակ, Պետութիւնը կը կառավարուի միահեծան թագաւորէ մը որ կատարելապէս անպատճախանատութիւնը մը կը գործերը կը վարէ իր քմահաճոյքին եւ կամ արքայական գերդաստանին շահերուն համապատասխան ձեւով։ Կը հաստատէ իր ուղած օրէնքները, կը հըսրաւարակէ պատերազմ, եւ հաշոտութիւն կը կնքէ իր ուղած ատեն։ Շատ անդամ, իրեն անհաճոյ թուած անդերը կը պատէէ կամայականօրէն կամ իր համակրութեան արժանացողներուն կը բաշխէ արտակարգ չնորհներ։ Այս տեսակ վարչաձեւի մը տակ, անհատին ամենեւը կառավարական իրաւունքները ունակոխ կ'ըլլան, մամուլի ազատութիւնը կաշկանդուած եւ հանրային կարծիքը զրկուած կը մնայ անարդել արտայայտուելու բոլոր կարելիութիւններէն։

Տիեզերական Պատմութիւնը ցոյց տուած է որ, եթէ միահեծան վեհապետը իրապէս բարի եւ հայրենասէր չէ - ինչ որ շատ հաղուադէպ է - երկիրը կը դիմէ

անկումի եւ բարոյական ու նիւթական վատթարացումի:

Դարրուս սկիզբը բացարձակ միապետական երկիր-ներ եղած են Ցարական Ռուսիա և Օսմանեան կայս-րութիւնը :

3.- Համատիրական Պետության - Համատիրական  
Պետությանը կառավարական նոր ձեւ մըն է, ընդհա-  
նուր պատերազմէն ետք երեւան եկած : Այս վարչածե-  
ւը զանազան երանգներ կը ներկայացնէ այլ եւ այլ եր-  
կիրներու մէջ . բայց, անոր ամէնէն տիպար օրինակը  
կը գտնենք Իտալիոյ (Փաշականութիւն) եւ Գերմանիոյ  
(նացիստականութիւն) մէջ, ինչպէս նաև Ռուսիոյ (պոլ-  
շերկութիւն) եւ Թուրքիոյ (Ֆէմալականութիւն) մէջ :

Այս վարչաձեւին բնոյթը կարելի է սապէս սահմանել - շատ ժողովրդական եւ ազգեցիկ ու կորովի գերագոյն պետի մը չուրջ հաւաքուած կուսակցութիւն մը, բաղկացած եռանդուն եւ անձնուէր անդամներէ՝ որոնք հանրային դործերը կը վարեն, այս պետին դեկավարութեան տակ :

Հայաստիրական(1) բառը նոր բացատրութիւն մըն է  
որ պատշաճեցուցուած է Մուսոլինի 1925ին խօսած մէկ  
հռչակաւոր ճառին մէջ առաջին անգամ՝ յայտնաբերուած  
սա սկզբունքին — Ամէն քան Պետութեան մէջ, ո'չ մէկ  
քան Պետութեան դուրս, ո'չ մէկ քան Պետութեան դէմ  
եւ հակառակ :

Այս սկզբունքին համեմատ հարկ կ'ըլլայ բառնալ  
ամէն անհատական ազատութիւն որ հակառակ է պետա-

(1) Մեր գրողները ընդհանրապէս ամբողջական կ'անուանեն այս վարչաձեւը։ Այս բառը, առ ճիշտ է, իսկ կառէնք։

կան շահերուն : Իրապէս ալ, անհատական գրեթէ բոլոր աղատութիւնները ջնջուած են թէ՛ Խտալիոյ, թէ՛ Գերմանիոյ, և թէ՛ Սովորիթական Ռուսիոյ մէջ :

Ոռուսիան ալ յիշեցինք, քանի որ հոն ալ կը տեսնենք  
միահեծան պետ մը եւ խստօրէն կազմակերպուած կու-  
սակցութիւն մը որ գործադրբէն է այդ միահեծան պե-  
տին կամքին : Տարբերութիւնը սա է միայն որ, մինչդեռ  
իտալիոյ և Գերմանիոյ մէջ կառավարական ոգին ընկեր-  
վարութեան մասնաւոր տեսակ մըն է (1), Ոռուսիոյ մէջ  
էապէս համայնավարական է :

Դիւրաւ կը հասկցուի որ համատիրական դրութեամբ կազմուած վարչաձեւ մը տեւական չի կրնար ըլլալ. ուշ կամ կանուխ կը տապալի, ինչպէս տապալած են բռնապետական Տէրութիւնները: Այս պատճառով, մանրամասնօրէն չպիտի զբաղինք անոնց ներքին կադմակերպութեամբ:

Համատիրական վարչաձեւի տակ դանուող երկիր-  
ներէն ոմանք, ինչպէս իտալիա, պահած են դեռ իրենց  
թագաւորական տունը. բայց, վեհապետ այլեւս ազդե-  
ցութիւն չունի պետական գործերու ղեկավարման մէջ:

4.- Սահմ. Միապետութիւն - Ընդհանուր կերպով,  
սահմանադրական միապետութիւններուն եւ հանրա-  
պետութիւններուն կազմը էապէս նոյնն է, սա սար-

(1) Նացի բառը արդէն կազմուած է առաջին երկու վանկերէն  
սա գերմաներէն միացեալ ածականին՝ Նացիոնալ - Սօցիալիստիշէ,  
որ կը նշանակէ ապդային - Ընկերվարական եւ Հիթլէրի Կուսա-  
ռը կը նշանակէ անունն է: Նացի կը կոչուին այս կուսակցութեան հե-  
տեւորդները:

բերութեամբ որ սահմանադրական միապետութիւնները  
իրեւ պետ ունին ժառանգական իրաւունքով զահ բարձ-  
րացած լեհապետ մը, մինչդեռ հանրապետութեան գե-  
րագոյն պետը՝ հանրապետութեան նախագահը, Խոր-  
շըրդարանին կողմէ կ'ընտրուի քուէով: Հետեւաբար,  
ինչ որ պիտի ըսենք հանրապետութեան մասին, ընդ-  
հանուր կերպով կրնայ պատշաճիւ սահմ. միապետու-  
թեան:

Իսկ հանրապետութիւնը բացատրելու համար, հիմ  
առած ենք Ֆրանսայի Սահմանադրութիւնը որ թէ՛ իր  
թերութիւններով եւ թէ՛ առաւելութիւններով կը ներ-  
կայացնէ հանրապետական վարչաձեւի տիպարը:

#### Գ. - ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

1.- Խորհրդարան .— Հանրապետական երկիրներու  
մէջ գերագոյն իշխանութիւնը ժողովուրդէն կը բխի եւ  
միայն ժողովուրդէն: Ասիկայ ազգային վեհապետու-  
թիւն (sovereaineté nationale) ըսուած սկզբունքն է:  
Հետեւաբար, ժողովուրդէն դուրս, որ եւ է մարմին, որ  
եւ է անհատ չի կրնար որ եւ է ազդեցութիւն բանեցնել:

Ժողովուրդը իր վեհապետութիւնը դործ կը դնէ իր  
քուէովը ընտրուած երկու ժողովներու (Ծերակոյտ եւ  
Երեսփոխանական ժողով) միջոցաւ, որոնցմէ կը բաղ-  
կանայ Խորհրդարանը (Parlement): Ասոր համար է որ  
վարչաձեւը խորհրդարանական (parlementaire) կոչուած  
է նաեւ:

2.- Երեսփոխանական ժողով եւ Ծերակոյտ .—  
Երեսփ. ժողովին անդամները ուղղակի ժողովուրդէն  
կ'ընտրուին. Իսկ ծերակուտականները՝ դաւառական

Խորհուրդներու կողմէ, այնպէս որ անուղղակի կերպով  
միայն ընտրուած ըլլալով ժողովուրդէն՝ նուազ ենթա-  
կայ կ'ըլլան քաղաքական կերպերու ազդեցութեան տակ  
անխորհուրդ կերպով ընտրուելու վտանգին: Արդէն,  
հանրային կարծիքին յուզումները չափաւորելու նպա-  
տակով է որ Ծերակոյտի մը գոյութիւնը անհրաժեշտ  
նկատուած է:

Դարձեալ, նոյն պատճառաւ է որ ծերակուտականի  
համար նուազագոյն տարիք որոշուած է քառասունը,  
մինչդեռ մէկը 25 տարեկանին ալ կրնայ երեսփոխան  
ընտրուել: Այս կերպով, Ծերակոյտին աւելի փորձա-  
ռու եւ ծանրախոհ անդամները ի հարկին կրնան չափա-  
ւորել երեսփ. ժողովին տուած յախուռն որոշումները  
եւ խոհեմութեան հրաւիրել անոր անդամները:

Ծերակոյտին այս չափաւորիչ գերին մէկ օրինակը  
գեռ վերջերս տեսանք ֆրանսայի մէջ 1936 - 1938 շրջա-  
նին՝ երր ան իր կորովի վարմունքով կրցաւ թումք  
կանգնել ընկերվարական - համայնավարական ծայրա-  
կանութիւններուն (expérience) դէմ:

Ֆրանսայի Ծերակոյտը 310 անդամ ունի, Երեսփ.  
ժողովը՝ 616 անդամ: Միացեալ նահանգներու Ծերա-  
կոյտը՝ 96 անդամ, Երեսփ. ժողովն ալ, որ Ներկա-  
յացուցիչներու ժողով (House of Representatives)  
և այս երկիրին մէջ, 432 անդամ, եւ այս երկու  
կը կոչուի այս երկիրին մէջ, 432 անդամ, եւ այս երկու  
ժողովները միացած կը կազմեն Քոնկրէսը որ օքնա-  
ժողովները մէջ կ'ազդէն գունկրէսը: Իսկ Անդիբոյ մէջ, Երեսփ.  
դրական գերագոյն ժողովն է: Իսկ Անդիբոյ մէջ, Երեսփ.  
ժողովը (House of Commons) 615 անդամէ բաղկացածէ,  
և Ծերակոյտը՝ որ Լորտերու ժողով (House of Lords)  
և Ծերակոյտը՝ որ Լորտերու ժողով (House of Lords)

նուանուին, ունի 768 անդամ, ամենամեծ մասը տղ-  
նըսականներէ բաղկացած:

Կարգ մը սահմանադրական երկիրներ կան, որոնք  
միայն Երեսպէ. Ժողով ունին, Ծերակոյտ չունին:

3.- Նախագահ եւ Նախարարութիւն. — Հանրապետու-  
թեան Նախագահը եւ նախարարները կը ներկայացնեն  
գործադիր բարձրագոյն մարմինը: Բայց, Նախագահը  
իրական իշխանութիւն չունի. միայն, Ազգը եւ Պետու-  
թիւնը կը ներկայացնէ հանդիսաւոր առիթներու մէջ:  
Ճիշտ է որ Սահմանադրութիւնը անոր տուած է կարգ  
մը իրաւունքներ. բայց իրականին մէջ, անոնց մեծ մասը  
կառավարութեան կողմէ զործ կը դրուի: (Միացեալ Նա-  
հանգներու մէջ, Նախագահին իշխանութիւնը շատ աւե-  
լի իրական է քան Ֆրանսայի մէջ: Կարգ մը տեսակէտ-  
ներով, նոյնպէս Անդլիոյ թագաւորը անդամ, շատ աւե-  
լի մեծ իրաւունքիւններ ունի քան Ֆրանսայի Նա-  
խագահը:)

Կարեւոր իրաւունքներէ զուրկ ըլլալուն համար է  
արդէն որ Նախագահը անվատասխանատու հոչակուած  
է: Բուն պատասխանատուները նախարարներն են. հե-  
տեւաբար, Նախագահին ստորագրութիւնը կը բոլոր  
պաշտօնադիրերը պէտք է անպատճառ ստորագրուած  
ըլլան նաեւ պատասխանատու նախարարի մը կողմէ.  
այլապէս անվաւեր կը մնան:

Ակդրունքով՝ Նախարարները կ'անուանուին Հանրա-  
պետութեան Նախագահին կողմէ. բայց իրականին մէջ,  
Նախագահը նախարարապետ մը (վարչապետ) միայն  
կը նշանակէ որ իր կարգին կը կազմէ իր դահլինը

(cabinet, ministère) եւ իր ընկերները կը ներկայացնէ  
Նախագահին վաւերացման:

4.— Նախարարաց խորհուրդ եւ նախարարաց ժո-  
ղով. — Այս երկու գումարումները իրարու հետ շփո-  
թելու չէ:

Նախարարաց Խորհուրդը (conseil des ministres)  
կը հաւաքուի Հանրապետութեան Նախագահին ատենա-  
պետութեան տակ եւ կը խորհրդակցի պետական շատ  
կարեւոր ինդիրներու վրայ միայն:

Երբ գումարումը լոկ վարչապետին նախագահու-  
թեան տակ տեղի կ'ունենայ զբաղելու համար նուազ կա-  
րեւոր կամ ընթացիկ լնդիրներով, այն ատեն կ'ըսուի  
Նախարարաց ժողով (conseil de cabinet):

Դ.- ՈՐՈՇՆՔ ԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱԿՈՒՆԻՑՆԵՐԻ

Երկիր մը, ճշմարտապէս սահմանադրական կոչուե-  
լու համար, հոն պէտք է յարդուին անհատին բոլոր իրա-  
ւունքները (droits individuels):

Անհատին գլխաւոր իրաւունքներն են. —

1.- Անհատական ազատութիւն որ ուրիշ բան չէ  
եթէ ոչ սա կանոնին գործադրութիւնը - «Օրէնքին նա-  
խատեսած պարագաներէն դուրս՝ կառավարութիւնը  
մէկ անհատ կրնայ ձերբակալել. իսկ ամէն ձերբա-  
կալութիւն հարկ է որ օրէնքին ցոյց տուած եղանակով  
միայն տեղի ունենայ:»

Այս կանոնը կատարեալ բժախնդրութեամբ կը գոր-  
ծադրուի մասնաւորաբար Անդլիոյ մէջ ժկ. դարէն

Է վեր, համաձայն habeas corpus անուն օրէնքի մը՝  
որուն համեմատ ձերբակալեալ մը անմիջապէս դատա-  
րանին առջեւ կը հանուի տեսնելու համար թէ ձերբա-  
կալումը օրինաւորապէ՞ս տեղի ունեցած է. Եթէ ոչ,  
ձերբակալեալը խսկոյն ազատ կ'արձակուի: Ֆրանսայի  
մէջ, այս որոշումը տալու համար 24 ժամ պայմանաժամ  
տրուած է ձեռնհաս պաշտօնեաներուն, այնպէս որ ան-  
հատ մը կրնայ մէկ օր եւ մէկ գիշեր անիրաւ կերպով  
բանտարկուած մնայ:

ՀԵՂՑԻ ազատութիւնը որ եւ է խնդրի մասին ո եւ  
է կարծիք ունենալու եւ յայտնելու աղատութիւնն է:  
Այս իրաւունքին համեմատ, ամէն մարդ ազատ է իր  
ուղած դաւանութեան, այսարհահայեցքի կամ իմաս-  
տասիրական վարդապետութիւններուն հետեւիլ:

3.- Կրօնի եւ պաշտամունքի ազատութիւնը այն  
իրաւունքն է՝ որուն չնորհիւ ամէն մարդ իր դաւանու-  
թիւնը արտաքին ձեւերով եւ արարողութիւններով կը-  
նայ արտայայտել:

4.- Բնակարանի ամբողջապահելիութիւն .— *Oρέζ-քին ցոյց տուած պարագաներէն եւ եղանակներէն դուրս՝ ո՞չ մէկ ոստիկան իրաւունք ունի անհատի մը բնակարանը մտնելու, առանց անոր արտօնութեան:*

5.- Սեփականութեան իրաւունք .— Սեփականութեանը նույիրական եւ անբանաբարելի իրաւունք մը նկատուած է: Կառավարութիւնը, առանց օրինական պատճառի, չը կրնար ուրեմն մէկուն տունը կամ դոյքը գրաւել: Եթէ հանրային շահուն նկատումով գրաւում անհր

բաժեշտ ըլլայ, կառավարութիւնը սեփականատէրին  
նիւթթական հատուցում ընելու պարտաւոր է:

6. Աշխատելու իրաւունք՝ որուն չնորհիւ ամէն մարդ  
աղատ է ընտրելու իր ուղած զբաղումը կամ առեւտուրը,  
եւ գործ դնելու զայն, իր փափաքած եղանակով։ Սա-  
կայն, ընդհանուրին օգտին համար, օրէնքը այս կէտին  
մէջ ընդունած է կարգ մը բացառութիւններ (1)։

7.- Մամուլի ազատութիւնը ամէն մարդու իրաւունք կուտայ որ եւ է գիրք կամ լրագիր հրատարակելու առանց նախապէս արտօնութիւն առնելու . կը բաւէ միայն որ յայտնած ըլլայ իր հրատարակելիք թերթին անունը, ինչպէս նաև տնօրէնին (gérant) եւ տպարանին անուններն ու հասցէները :

8.- Հաւաքոյթի ազատութիւն.— Անհատները արտօնուած են ժողով գումարելու։ Միայն, եթէ գումարուելիք ժողովը հրապարակային պիտի ըլլայ, հարկ է հաւաքոյթին 24 ժամ առաջ լուր տալ կառավարութեան։

(1) Սեղմումները ընդունուած են նաև ուրիշ իրաւունքներու մէջ ալ, ամէն անդամ որ հանրային բարոյակամբ եւ ընդհանուրին շահը ինդրոյ առարկայ են: Արդէն ոչ մէկ ազատութիւն կրնայ բացար- ձակ ըլլալ, որովհետեւ, ինչպէս գեղեցիկ կերպով ըսուած է - «Խրաբանչիւր անհատի ազատութիւնը վերը կը դտնէ հոն ուր կը- սկսի ուրիշ անհատի մը ազատութիւնը»:

Ե. - ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ

ԵԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ

Քաղաքային իրաւունքները (*droits civils*) եւ քաղաքական իրաւունքները (*droits politiques*) իրարմէտ տարբեր բաներ են :

Քաղաքային կը կոչուին այն իրաւունքները՝ որոնք ամէն անհատի տրուած են Քաղաքային Օրէնքին (*code civil*) տրամադրութեանց համեմատ եւ երկու գլխաւոր գասակարգի կը բաժնուին, — ընտանիքին վերաբերեալ իրաւունքներ, եւ անհատին անձնական գոյքերուն ու հօրենական հարստութեան վերաբերեալ իրաւունքներ :

Քաղաքական են այն իրաւունքները՝ որոնց շնորհիւ անհատը կը նայ անդամակցիլ կամ մասնակցիլ պետական կամ քաղաքապետական մարմիններու, ինչպէս ընտրող եւ ընտրելի ըլլալ, եւն . :

Ամէն քաղաքացի կը վայելէ քաղաքային իրաւունքները : Սակայն, քաղաքական իրաւունքներու տէր ըլլալու համար, հարկ է լրացուցած ըլլալ կարդ մը մասնաւոր պայմաններ . այսպէս՝ երեսփոխան ընտրուելու համար առնուազն 25 տարեկան ըլլալու է : Դարձեալ, քաղաքացիացած օտարական մը 5 տարիէն միայն ընտրող կ'ըլլայ, բայց իր քաղաքացիացման թուականէն 10 տարի չանցած՝ ընտրելի կամ հանրային պաշտօնեայ չի կը նար ըլլալ :

## Զ. — ՀՊԱՏԱԿՈՒԹԻՒՆ

1. - Հպատակութիւն (nationalité) . . .  
Հպատակութիւնը իրաւական այն վիճակն է՝ զոր օրէն-

քը կուտայ անհատի մը զայն իր քաղաքացիներուն (citoyen) կարգը գասելով : Հպատակութիւնը երկու տեսակ է, սկզբնական (d'origine) եւ ստացական (naturalisation) :

2. - Սկզբնական հպատակութիւնը երկու ձեւով կարելի է ունենալ, ա. արիւնի իրաւունքով (jus sanguinis) այսինքն՝ առնելով ծնողքին հպատակութիւնը, բ. ծննդավայրի իրաւունքով (jus soli), այսինքն՝ անհատը կը ստանայ հպատակութիւնը այն երկրին՝ ուր ծնածէ, իր ծնողքը այդ երկրին հպատակ ըլլայ կամ ոչ :

Պետութիւններէն ոմանք առաջին դրութիւնը ընտրած են, ոմանք երկրորդը : Այսպէս, Փրանսացի ծնողք ունեցող անհատ մը, ո՛ր երկրին մէջ ալ ծնած ըլլայ, սկզբունքով Փրանսական հպատակ կը նկատուի, մինչ դեռ Անգլիոյ մէջ, ասոր հակառակն է . ծնողքը ի՞նչ հպատակութիւն ալ ունենայ, Անգլիա ծնած ամէն երախայ առանց այլեւայլի բրիտանական հպատակ է :

3. - Ստացական հպատակութիւնը այն օրինական գործողութիւնն է որով Պետութիւն մը՝ օտարականին իր խնդրանքին վրայ եւ մասնաւոր շնորհով մը, զայն իր հպատակութիւնը կարել կը դասէ, անոր քաղաքացիի հպատակներուն կարել կը դասէ, անոր քաղաքացիի իրաւունք տալով :

4. - Հայութիւն և օտար հպատակութիւն . . . Հայ գաղթականը պէտք է ջանայ իր բնակած երկրին քաղաքացիութիւնը ձեւք բերել, եթէ կարելի է եւ եթէ մասնացութիւնը պահպան պատճառ մը չունի իր սկզբնական հընոր եւ զօրաւոր պատճառ մը չունի իր սկզբնական հը-

պատակութիւնը կամ «Նանսէնեան» (1) ինքնութիւնը  
պահելու:

Ճիշդ չէ կարծել որ օտար հպատակութիւնը ան-  
խուսափելիօրէն ուժացման պատճառ կ'ըլլայ: Հայ մը  
շատ լւա կրնայ Ֆրանսացի, Ամերիկացի, Հելէն կամ  
Սուրբիացի հպատակ ըլլալ, առանց կորոնցնելու իր ադ-  
գային նկարագիրը, եւ Հայ մնալ միշտ սրտով, զգա-  
ցումով, մանաւանդ որ մենք, գաղութներու մէջ ցրուած  
Հայերս, վախ չունինք քաղաքական հակամարտու-  
թեան մէջ ըլլալու մեր բնակած օտար երկիրներուն  
հետ, որովհետեւ, անոնց հետ, բառին բուն եւ սեղմ  
իմաստով, քաղաքական ինդիրներ չունինք:

Չուտ քաղաքական շահերու չգոյութեան պատճա-  
ռաւ՝ պահ մը Հայութիւնը կրնանք նկատել տեսակ մը  
դաւանութիւն: Ինչպէս, օրինակի համար, Ֆրանսայի  
մէջ բողոքական Ֆրանսացի մը կընայ տիպար քաղաքա-  
ցի մը ըլլալ բողոքական մնալով հանդերձ, այնպէս ալ  
ամէն Հայ կրնայ տիպար Ֆրանսացի ըլլալ, քանի որ  
առոր համար պայման չէ անսլատճառ Հայ ըլլալ  
դադրիլ:

Հայ երիտասարդ, ջանա՛ ուրեմն հաւատարժու-  
թեամբ եւ անձնութրութեամբ ծառայել այն երկրին՝  
որուն քաղաքացին ես, կատարէ՛ քաղաքացիի բոլոր  
պարտականութիւններդ ամենայն ճշգութեամբ, բայց  
մի՛ մոռնար Հայութիւնդ, քու ծագումդ, քու լեզուդ,

(1) Թուրքիոյ եւ Ռուսիոյ սահմաններէն դուրս ելած Հայ եւ  
ուստ գաղթականները, որոնք պահած չեն իրենց նախկին հպատա-  
կութիւնը, օտար երկիրներու մէջ ենթակայ են Նանսէնեան կոչուած  
իրաւական դրութեան:

քու ցեղիդ դարաւոր անցեալը, որոնցմով իրաւունք ու-  
նիս հպարտ ըլլալու:

5.- Նանսէնեան հայերը.— Իր բնակած երկրին մէջ  
տակաւին քաղաքացիութեան իրաւունք չստացած Հա-  
յը, որ Թուրքիայէն կամ Ռուսիայէն դաղթած է արտա-  
սահման, եթէ որոշ հպատակութիւն մը ձեռք չէ բե-  
րած, կը նկատուի անհայրենիք (*heimatlos, apatrie*):  
Ընդհանուր կերպով, այս կարգի Հայերը կ'օգտուին  
քաղաքական ապաստանեալներու (réfugié politique)  
տրուած դիւրութիւններէն: Մակարն, Ազգերու Ընկե-  
րութիւնը կանուեսէն իր հոգածութեան առարկան ըրած  
է Հայ անհայրենիքները, այնպէս որ Նանսէնեան կո-  
չուած անցազրին չնորհիւ, Հայերը, Ռուսերուն եւ ուրիշ  
մէկ քանի խմբաւորումներու հետ, տեսակ մը նորանշան  
հպատակութիւն առած են:

Նանսէնեան դրութեան ընձեռած դիւրութիւնները  
անբաւական նկատուելով՝ 1933ին Ժընէվի մէջ դումա-  
րուած միջազգային խորհրդաժողով մը նոր սկզբունք-  
ներ հաստատեց «Convention relative au statut in-  
ternational des réfugiés» խորագրով պայմանագրու-  
թեան մը մէջ, որ վաւերացուած է կարգ մը Պետու-  
թեանց կողմէ միայն:

Այս նոր պայմանագրութիւնն ալ գոհացում չի  
տար Հայ գաղթականներու բոլոր բաղձանքներուն,  
բայց պէտք է յուսալ որ, հետզհետէ թափուող նոր  
ջանքերու չնորհիւ, մեր հայրենակիցները ի վիճակի  
ըլլան իրենց դէմ ելած դժուարութիւնները եւ սեղմում-  
ները բարձուած տեսնելու:

6.- Հայ գաղթականին վարմունքը իրեն բնակակից ժողովուրդներուն հետ.— Հայ գաղթականը, բնակած երկրին մէջ մասնաւոր արտօնութեամբ քաղաքացիութիւն ստանալիք ետք, բնիկ տարրին հաւասար իրաւունքներ կ'ունենայ: Սակայն, այս պարագան յանձնապաստանութիւն տալու չէ Հայ գաղթականին: Ան պարտաւոր է նկատի առնել միջավայրը, ժողովուրդին հոգեբանութիւնը, ոսվորութիւնները և ըստ այնմ վարուիլ, թէ՛ անհատական եւ թէ հանրային կեանքի մէջ:

Հայերը՝ բարքով եւ կառավարութեամբ իրարմէ տարբեր այնքան բազմաթիւ երկիրներու մէջ ցրուած են որ կարելի չէ այս մասին հաստատուն կանոններ դնել. խնդիրը ողջմտութեան եւ նրբաղատութեան հարց է լոկ, եւ ամէն անհատի սրատեսութենէն եւ քիչ մըն ալ բարի կամեցողութենէն կախում ունի իրեն համար պատշաճ վարմունք մը ընտրել, հակառակութեան եւ թշնամութեան նշաւակ ըլլալու համար:

Սուրբոյ, Եղիպատոսի կամ Իրաքի նման Արեւելեան երկիրներու մէջ բնակող Հայը չի կրնար այն վարմունքը ունենալ՝ ինչ վարմունք որ պատշաճ է Եւրոպական երկիր մը կամ Հարաւային Ամերիկա բնակող Հայուն համար, եւ փոխադարձարար:

Բաւական է յիշեցնել որ Արեւելքցին ընդհանուր կերպով առաջին տպաւորութեան տակ դատող ու գործող խառնուածք ունի եւ խիստ դիւրազգած է: Այս կէտ շատ լաւ դիտած ըլլալնուն համար չէ՞ր որ մեր պատերը Թուրքիոյ մէջ երկար դարեր կրցան ապրիլ եւ զարգանալ, տնտեսական եւ բարոյական նախանձելի դիրքերու հասնելով: Արեւմուտքի մէջ, ժողովուրդ-

ները շատ աւելի լայնախոհ են, այնպէս որ հոն Հայ գաղթականը աւելի դիւրաւ կրնայ իր անձնական արժանապատութիւնը եւ անկախութիւնը պահել:

Մի՛ մոռնաք սակայն որ այս գիտողութիւնը բնականոն շրջաններու համար միայն ի զօրու է: Մարդ էտ կը ամէն տեղ նոյնն է բնութեամբ, այնպէս որ բացառիկ եւ գժնդակ շրջաններու մէջ, բոլոր ժողովուրդները գրեթէ ամէնքն ալ միեւնոյն կերպով կը վարուին: Այսպէս, երբ տնտեսական տափնապ կամ պատերազմ չկայ եւ ընդհանուր բարգաւաճում կը տիրէ, վերոյիշեալ կանոնէն շեղիլ մեծ անպատեհութիւն չ'ունենար: Բայց, նոյն բանը չէ պատերազմի կամ տնտեսական սուր տափնապներու ատեն, երբ ժողովուրդը քաւութեան նախազ կը փնտոէ եւ օտարականը, նոյնիսկ քաղաքացիացած օտարականը, կրնայ աչքի փուշ երեւնալ: Այս պարագային, անհարաժեշտ է ուրեմն շրջահայեցութիւնը եւ խոհեմութիւնը կրկնապատկել:

Ուրիշ կէտ մըն ալ: Ամէն տեղ, հասարակ ժողովուրդը պարզախոհ է եւ գէպքերը ընդհանրացնելու հակամէտ: Օտարականի մը վրայ թերութիւն մը տեսածին պէս՝ կը կարծէ թէ անոր բոլոր ազգակիցներն ունին այդ թերութիւնը: Ուստի ամէն Հայ, եթէ ալ ունին այդ թերութիւնը: Կը կամ կէտ մըն Հայ, Եթէ երազութեան ըլլալ կ'ուզէ, ուշագրութիւն ընելու իրապէս ազգասէր ըլլալ կ'ուզէ, լաւ տպաւորութիւն է այս կէտին. Զանալու է միշտ լաւ տպաւորութիւն թողուլ օտար հասարակութեան վրայ, թէ՛ իր բարոյականով, թէ՛ նիստ ու կացով: Այս կերպով ամբողջ կանով, թէ՛ նիստ ու կացով: Այս կերպով ամբողջ կ'ըլլայ: Ո՛քան ազգին պատին է որ բարձրացուցած կ'ըլլայ: Ո՛քան օտարականներ այս կամ այն Հայ անհատին թերութիւններով կը դատեն ամբողջ Հայ ազգը:

Իրբեւ եղբակացութիւն, հետեւեալ քանի մը թե-  
լադութիւնները ընել օգտակար կը նկատենք .—

Ա. Ուր որ կրցած էք երկրին քաղաքացին դառնալ,  
խղճմտօրէն եւ կանոնաւորութեամբ կատարեցէք ձեր  
քաղաքացիական բոլոր պարտաւորութիւնները, ճիշդ  
տեղացին նման, բայց անկէ աւելի խոհեմութեամբ :

Բ. Եթէ որ եւ է պատճառով չէք ստացած քաղա-  
քացիի իրաւունք, փոյթ տարէք կէտ առ կէտ դոր-  
ծադրելու օտարականներու վերաբերեալ օրէնքները:  
Մասնաւորապէս, ջանացէք որ ձեր ինքնութեան թուղ-  
թերը (carte d'identité) կանոնաւոր ըլլան: Քանինե՞ր,  
իրենց անհոգութեան երեսէն, ծանր տուգանքներու  
դատապարտուած են, եւ նոյնիսկ արտաքսումի հրա-  
ման ստացած ու բանտէ բանտ քաշկոտուած են, երկ-  
րին օրէնքը յարգած չըլլալնուն եւ մանաւանդ իրենց  
տրուած հրամաններուն անսաստած ըլլալնուն համար:

Գ. Երկրին ներքին եւ ոչ ալ մանաւանդ արտաքին  
քաղաքական դործերուն մի՛ խառնուիք, նոյնիսկ եթէ  
տեղացի կազմակերպութիւններ բարեացակամութեամբ  
եւ դիւրութեամբ իրենց մէջ ընդունին ամէն կարգի օտա-  
րականներ: Ամէն օտարականի պարտքն է բացարձա-  
կապէս չէղոք մնալ զինքը հիւրընկալող երկրին քաղա-  
քականութեան հանդէպ:

## ՑԱՆԿ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ	3
ԿԵՆՅԱՂԱԳԻՏՈՒԹԻՒՆ (Ա. ԳԼՈՒԽ)	
ա. Ընկերային մարդուն յարաբերութիւնները	5
բ. Անհատական կենցաղագիտութիւն	6
ՀԱՆՐԱՅԻՆ ԴՈՒՇՈՒՆԵՐԻՆԹԻՒՆ (Բ. ԳԼՈՒԽ)	
ա. Հանրային գործունելութիւն	19
բ. Ընկերային ծառայութիւն	37
ԳԱՂԱԲԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ (Գ. ԳԼՈՒԽ)	
ա. Իմէջ է ֆաղաքայիական կրթութիւնը	46
բ. Պետութեան հիմնական կազմը	47
գ. Հանրապետութիւն	50
դ. Որո՞նք են անհատական իրաւունքները	53
ե. Քաղաքային իրաւունքներ եւ ֆաղաքական իրաւունքներ	56
զ. Հպատակութիւն	56



«ՄԻՈՒԹԻՒՆԸ ԶՈՐՈՒԹԻՒՆ Է»

Այս է բնաբանը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան:

Ամէն Հայ, անխտիր, այր թէ կին, կրնայ անդամակցիլ սոյն համազգային կազմակերպութեան, անոր խողովակով իր ազգային պարտականութիւնները դրապէս կատարելու համար:

Իր հիմնարկութենէն ի վեր, 15 Ապրիլ 1906, Հ. Բ. Ը. Միութիւնը մինչեւ 1937 զանազան ծեռնարկներու, հիմնարկութեանց եւ նպաստներու յատկացուցած է 918081 Անգլ. Ոսկիի անսախընթաց գումար մը, որուն 215178 ոսկին Հայստանի վերաշինութեան, մշակոյթին եւ ներգաղթին համար ծախսուած է, իսկ 324469 ոսկին որբախնամ եւ կրթական ծեռնարկներու:

Ամէն գիտակից, իրատես եւ ազգասէր Հայ իր լուման սիրով կը դնէ Հ. Բ. Ը. Միութեան գանձանակին մէջ, որպէսզի ազգապահանումի եւ հայրենաշինութեան բարձր իտէալներուն նուիրուած այս մեծ Միութիւնը կարող ըևայ աւելի մեծ շափով կատարել իր հրաշագործ դեռք, յօդուտ հայ բազմակարու ժողովուրդին:

«Ազգային գրադարան



NL0151685

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ  
Հիմնական Կեդրոնատեղի — Լօգան  
Վարչական Կեդրոնատեղի — Քարիզ

Հայկ . Բարեգ . Ընդհ . Միութեան նպատակն է՝

Ա . — Օժանդակել հայ ժողովուրդին եւ իր հայրենիքին մտաւոր եւ բարոյական զարգացման :

Բ . — Օգնել անոր նիւթական եւ տնտեսական վիճակին բարելաւման :

Գ . — Քաջալերել սոյն արդիւնքները յառաջ բերելու ծառայող ամէն ձեռնարկ ու հրասարակութիւն :

---

### ԳԻՆ Յ ՖՐԱՆՍ . ՖՐԱՆԳ

---

Union Générale Arménienne de Bienfaisance  
11, Square Alboni,  
PARIS

---

Գեղ . Տպարան և . Մարդկեան  
"Imp. ARTISTIQUE" — 42, Rue de la Jonquière, Paris